



KOMITAS
SALON FUNÉRAIRE

Entrusted for over 25 years

Journey Home™ coverage included with new pre-arrangement contracts* (\$595 value)

www.komitas.ca   (514) 331-0400

Գանատայի Խորհրդարանի նախագահի եւ արտգործնախարարի ներկայությամբ Օթթաուայի մէջ ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակը



Կարդալ էջ 3

«Տաուշը յանուն հայրենիքի» շարժման միացած եւ Բագրատ Սրբազանի կոչին ընդատաջած բազմահազար ցուցարարներ պահանջեցին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը



Կարդալ էջ 8



Գերաշնորհ Տ. Բաբգէն Սրբ. Արք. Չարեան միաձայնութեամբ վերընտրուեցաւ Գանատայի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ:
Կարդալ էջ 4

Գանատահայեր կը միանան «Տաուշը յանուն հայրենիքի» շարժման



Կարդալ էջ 4



MAZDA GABRIEL ANJOU

Kevork Asadourian
General Manager

7050, boul. Henri-Bourassa Est
Anjou, QC H1E 7K7
Tél. : 514 328-7777
mazdagabrielanjou.ca

THE ALL-NEW 2024 MAZDA CX-90 PLUG-IN HYBRID



Al-Nejmah

MIDDLE EASTERN SUPERMARKET

NOW OPEN
NOW OPEN



Սեփականատեր
Յարութ Միփան

Ընտանեկան բացառիկ գործառնություն
ուր կը գտնեք ձեր բոլոր կարիքները
ուտելիքներու վերաբերեալ

IN HOUSE

COFFEE ROASTING & GRINDING
ROASTING FRESH NUTS
SESAME GRINDING TO MAKE FRESH TAHINA
TANOOR BREAD & IRAQI SAMOON

Մուրճ աղալ եւ խարկել
Հնտեղին աղալ օրական դրութեամբ
Շուշմայ աղալ եւ թահինի պատրաստել
Թոնիրի հաց եւ իրաքեան սոմոն

Supermarket | Restaurant | Bakery | Halal Butcher
Վաճառատուն, ճաշարան, փուռ, մսավաճառ

PHONE: 289.232.1200
3085 Hurontario St, Unit 1-6, Mississauga



Գանատայի Խորհրդարանի նախագահի եւ արտգործնախարարի ներկայությամբ Օթթաուայի մէջ ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակը



Կազմակերպութեամբ Գանատայի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 1 Մայիս 2024-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Օթթաուայի Խորհրդարանի սրահէն ներս տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչում, ներկայութեամբ Գանատայի Արտաքին Գործոց նախարար Մելանի ժոլիի, Գանատայի Խորհրդարանի խօսնակ Կրէկ Ֆրերկրսի, Գանատայի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեանի, Գանատայի խորհրդարանի իշխող Ազատական Կուսակցութեան, ընդգրկուած Պարլիամենտի Պահպանողական կուսակցութեան, Նոր Դեմոկրատ կուսակցութեան, Պլոք Քեպէզուա կուսակցութեան եւ Կանաչ կուսակցութեան ներկայացուցիչներուն, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի եւ հոգեւոր հայրերու, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի, ինչպէս նաեւ Գանատայի տարածքին գործող Հայ Դատի յանձնախումբերու պատուիրակներու եւ ընդհանուր միութիւններու ներկայացուցիչներու:

Ոգեկոչումը սկիզբ առաւ Գանատայի եւ Հայաստանի օրհներգներով, որմէ ետք օրուան հանդիսավար Արեւիկ Աֆարեան Գանատայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ ողջունեց ներկայից, ապա իր մեծ ծնողներուն Հայոց Ցեղասպանութեան մագապուրծ ճողոպրելու պատմութեան սկիզբով հասաւ մինչեւ անոնց Գանատա հաստատուելուն ու իր՝ անոնց ժառանգորդը ըլլալու իրողութեան:

Ան յիշեց նաեւ արցախցի իր ընկերոջ պատմութիւնը, որուն հետ Շուշիի մէջ պատերազմէն առաջ ծանօթացած է եւ ընկերացած: Սակայն 2023 թուականին իր արցախցի ընկերոջ՝ Շամիկ Սարգսեան, զոհուած էր իր ժողովուրդն ու ընտանիքը պաշտպանելու ընթացքին: Ան յայտնեց, թէ Շամիկ Արցախի շրջափակման, բռնադրաման եւ հայաթափման ընթացքին ընտանիքը ապահով վայր հասցնելու ընթացքին ատրպէյճանական բանակին կողմէ ամենայն սառնասրտութեամբ սպաննուեցաւ: «Մենք այս բոլորը յիշելու կարիք ունինք, ինչպէս նաեւ քայլեր ձեռնարկելու, որպէսզի շարունակուի մեր պայքարը անոնց ուրացման եւ ժխտման դէմ: Մենք պէտք է համախմբուինք՝ կանխելու համար մարդկային կեանքերու կորուստը, ինչպէս նաեւ վերջ տալու մշակութային ժառանգութեանց ոչնչացման», ըսաւ Արեւիկ եւ հրաւիրեց ներկայից մէկ վայրկեան լուսութեամբ յարգելու յիշատակը Ցեղասպանութեան եւ Արցախի զոհերուն:

Գանատայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Շահէն Միրաքեան անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումներուն Ապրիլ ամսուան ընթացքին՝ յայտնեց, թէ պէտք է սահմանափակել ոգեկոչումը, պայքարն ու պահանջատրուութիւնը մէկ ամսուան ընթացքին, այլ ամբողջ տարին, օրն ի բուն պէտք է ամէն ջանք ի գործ դնենք, որպէսզի յիշենք, յիշեցնենք եւ պայքարին կանխելու նոր ցեղասպանութիւնները, այլապէս անոնք պիտի շարունակուին, ինչպէս պատահեցաւ Արցախի մէջ: Յիշեց Հայոց Ցեղասպանութեան լուսանկարները արխիւազրոյ

գերմանացի վկայ Արմին Վեկները, որ իր լուսանկարներով փաստած է Եղեռնագործութիւնը: Ան կոչ ուղղեց պետական բոլոր պաշտօնատարներուն եւ քաղաքական գործիչներուն, որ իրենց կարելիութիւնները ամբողջութեամբ ի գործ դնեն, որպէսզի ցեղասպանը ստանայ իր արդար պատիժը եւ կանխարգիլուին շարունակուող ցեղասպանութիւնները:

Խօսք առաւ Գանատայի Խորհրդարանի նախագահ Կրէկ Ֆրերկրս, որ նախ անդրադարձաւ պատմութեան ընթացքին պատահած ցեղասպանութիւններուն, որմէ ամէնէն սարսափելին Հայոց Ցեղասպանութիւնն էր, ապա յայտնեց, թէ 20-րդ դարու էջը փակելով կարծեցեալ խաղաղութիւն նախատեսուեցաւ, բայց իրականութիւնը երբ բոլորս ականատեսները կ'ըլլանք աշխարհի վրայ շարունակուող ցեղասպանութիւններուն, որոնցմէ վերջինն էր Արցախի բռնադրաման ու արցախցիներուն բռնադադիրը: Ան խօսքը ավարտեց ըսելով. «Յիշելը առանձնապէս բաւարար չէ, այլ հարկ է յարգել յիշատակը զոհերուն եւ կողքին կանգնել բոլոր անոնց, որոնք տակաւին կը դիմադրաւեն նման վայրագութիւններ՝ իրենց ցեղային ինքնութեան պատճառաւ»:

Գանատայի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեան իր պատգամը փոխանցեց ըսելով, որ ցեղասպանութիւնը կը կրկնուի եւ միջազգային ընտանիքը պատասխանատուութիւնը ունի կրելու վերացեղասպանութեան հետեւանքները: Բեմ բարձրացաւ Գանատայի

Արտաքին Գործոց նախարար Մելանի ժոլի, որ նախ ողջունեց ներկայից, ապա անդրադարձաւ Հայաստանի մէջ Գանատայի դեսպանատան հիմնադրման, որուն բացումին ինք անձնապէս ներկայ եղած էր, եւ որուն միջոցաւ Գանատայի կառավարութիւնը պիտի շարունակէ Հայ ժողովուրդին աջակցելու օգնութեան ձեռք բերելու Արցախէն բռնի տեղահանուած ժողովուրդին: Ան յայտնեց նաեւ իր հիացումը Հայ ժողովուրդին գոյատեւման վճռակամութեան Հայաստանի մէջ եւ Սփիւռքի տարածքին մղած գոյապայքարին: Ան իր խօսքը ավարտեց ըսելով. «Այսօր նա եկած ենք ըսելու, որ մենք բոլորս պատրաստ ենք անվերապահօրէն աշխատելու, որպէսզի վերահաստատուի Հայաստանի ապահովութիւնն ու խաղաղութիւնը, ինչպէս նաեւ տարածքային ամբողջականութիւնը»:

Յաջորդաբար խօսք առին Գանատայի խորհրդարանի անդամներ՝ Պահպանողական կուսակցութեան տեղակալ Մելիսա Լանթամըն, Պլոք Քեպէզուայի կողմէ Գարոյի Տէպիէ, Նոր Դեմոկրատ կուսակցութեան կողմէ Ալեքսանտր Պուլերիս եւ Կանաչներու կուսակցութեան ղեկավար Էլիզապէթ Մէյ, որոնք խօսքէն դատապարտեցին Հայոց Ցեղասպանութեան ուրացումն ու Արցախի բռնադրամանը եւ յայտնեցին իրենց անսակարկ զօրակցութիւնն ու աջակցութիւնը Հայաստանի, Արցախի ժողովուրդին եւ Գանատայի Հայ համայնքին:

Խորհրդարան... Ծար. էջ 8

Գերաշնորհ Տ. Բարգէն Սրբ. Արք. Զարեան միաձայնութեամբ վերընտրուեցաւ Գանատայի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ

Գանատայի Հայոց Թեմի Ազգային Երեսփոխանական 67/24-րդ ժողովը գումարակցաւ 3-4 Մայիս 2024-ին, Թորոնթոյի մէջ, հիւրընկալութեամբ Ս. Աստուածածին Հայոց Առաքելական եկեղեցւոյ եւ բարձր հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Բարգէն Սրբ. Արք. Զարեանին:

Քեպէգի Ազգային Ժողովը միաձայնութեամբ որդեգրեց Հայոց Ցեղասպանութիւնն ու Արցախի Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւ

24 Ապրիլ 2024-ին, Քեպէգի Ազգային ժողովի նիստին ընթացքին, միաձայնութեամբ ընդունուեցաւ բանաձեւ մը, որ կը դատապարտէ Հայոց ցեղասպանութիւնն ու Արցախի մէջ տեղի ունեցած ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին հանդէպ: Նոյն բանաձեւին մէջ կը յիշուի Քեպէգի կառավարութեան անսակարկ զօրակցութիւնը հայ ժողովուրդի դատին, արցախահայութեան, սփիւռքահայութեան եւ Գանատայի հայ համայնքին: Բանաձեւին համաձայն Քեպէգի կառավարութիւնը կոչ կ'ուղղէ վերջ տալու ատելութեան եւ ամէն տեսակի խտրականութեանց յանուն արդարութեան: Նիստին ներկայ էին Քեպէգի Հայ Դատի յանձնախումբն ու հայ համայնքի պատուիրակութիւնը:

Ազգային ժողովի անդամ Սոնա Լախոյեանի ներկայացուցած վերոնշեալ բանաձեւը միաձայնութեամբ ընդունուած է: Խօսք առած է նաեւ Ազգային ժողովի անդամ Սելին Հայթայեան, որ իր խօսքին մէջ անդրադառնալէ ետք Ցեղասպանութեան 109-ամեակին, յայտնած է, թէ Քեպէգի կառավարութիւնը 1980-էն ի վեր, ամէն տարի կ'որդեգրէ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող եւ հայ ժողովուրդին եւ Գանատայի հայ համայնքին զօրակցութիւնը յայտնող բանաձեւ:

Ազգային ժողովի նիստին ետք Հայ Դատի յանձնախումբը հանդիպում ունեցած է պատգամաւորներ Սոնա Լախոյեանի եւ Սելին Հայթայեանի եւ Քեպէգի Ազգային ժողովի այլ պատգամաւորներու հետ, որոնց հետ արձարծած է Ցեղասպանութիւնը իրագործողներուն անպատիժ մնալու հարցն ու Քեպէգի հայ համայնքը յուզող հարցեր:

Գանատահայութիւնը կը միանայ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման

Կազմակերպութեամբ ՀՅԴ ԳԵՄ-ի Թորոնթոյի «Ս. Զաւարեան» մասնաճիւղին, Կիրակի, 5 Մայիս 2024-ին, յետմիջօրէի ժամը 2:00-ին, Թորոնթոյի Հայ կեդրոնին դիմաց տեղի ունեցաւ «Տաւուշը յանուն հայրենիքի» զօրակցական ժողովրդային հաւաք, ներկայութեամբ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բարգէն Արք. Զարեանի, Թորոնթոյի Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգեւոր հովիւներ՝ Արթ. Տ. Տաթև Ա. Քհն. Միքայէլեանի եւ Հոգ. Տ. Վարդան Վրդ. Թաշճեանի, ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի, ԳԵՄ-ի ու Պատանեկան միութեան անդամներուն եւ արտցաւ հայրենակիցներուն:

ԳԵՄ-ի անունով խօսք առաւ Մինաս Վերտանեան եւ ըսաւ. «Հայրերիներ, պահէք օրհասական է. պայքարը՝ մէկ, եւ թշնամին՝ մէկ, երէկ Արցախն ու Շուշին, այսօր Տաւուշը, վաղը Միւնիքը, աւելի ուշ Երեւանը գրաւելու լուրջ վտանգին դէմ յանդիման կանգնած ենք: Պահն է համախմբուելու ու քայլելու Չարենցի հետքերով, որ կ'ըսէ՝ "Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժին մէջն է": Առաջնորդուինք Նժդէհի, Արամ Մանուկեանի, Պետրի, Տուշմանի կտակով: Մենք խաղաղութեան կողմնակից ենք, բայց արժանապատիւ ու կայուն խաղաղութեան. ոչ մէկ ժամանակ միակողմանի զիջումները խաղաղութիւն կ'ապահովեն, ոչ մէկ ժամանակ յանձնուողական քաղաքականութիւնը կը զսպէ թշնամիին յարձակողապաշտ անորոշակները», ապա եզրափակեց. «Մենք՝ ուխտեալ եւ երգուեալ պատանիներ ու երիտասարդներ, պիտի շարունակենք քայլել մեր նախնիներուն ուղիով»:

Անկէ ետք ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեան ելոյթ ունեցաւ ըսելով. «Այսօր հայրենիքի մէջ մեր հայրենակիցները փողոցներն են՝ դատապարտելու հայրենի հողեր յանձնելու Հայաստանի իշխանութեան դաւադիր ընթացքը: Եւ ՀՅԴ Գանատայի կառույցը խստորէն կը դատապարտէ Հայաստանի իշխանութեան յանձնուողական վարքագիծը: Մենք Արցախի, Տաւուշի եւ համայն հայութեան կողքին ենք, կրկին անգամ կը դատապարտենք հայրենի հողերը յանձնելու եւ զիջելու իշխանութիւններուն պարտուողական դաւադիր այս ընթացքը եւ կու գանք հաստատելու, որ որպէս ժառանգորդներ մեր պատմական հայրենիքին, այսօրուան եւ վաղուան յաջորդական սերունդներով, վճռած ենք անվճատ շարունակել մեր պայքարը մինչեւ մեր արդար իրաւունքներու վերատիրացումը»:

Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բարգէն Արք. Զարեան փոխանցեց իր պատգամը ըսելով. «Այս օրերուն ոչ մէկ հայ կրնայ անտարբեր մնալ, երբ Տաւուշէն սկիզբ առած է քայլարշաւ մը, ոչ միայն քալելու, այլ խօսքը լսելի դարձնելու, այսօրուան իշխանութիւններուն, որոնք զիջումի քաղաքականութիւն կը վարեն. երէկ Արցախն էր, այսօր Տաւուշը, վաղը Գեղարքունիքը, միւս օրը Միւնիքը եւ Երեւանը... անընդունելի է նման մօտեցում ու քաղաքականութիւն: Որքան որ հայ եկեղեցին սրբութիւն է, նոյնքան հայրենի հողը սուրբ է եւ անժամանցելի գանձ», ապա խօսքը ուղղելով ԳԵՄ-ականներուն ըսաւ. «Ուրախ ենք, որ մեր ԳԵՄ-ականները այսօր այստեղ, եկեղեցւոյ դիմաց մեր ժողովուրդին հետ կու գան միանալու այն շարժման, որ ճշմարտութեան կողքին է, կու գան ըսելու, որ մենք տէրն ենք մեր հողին, մենք արժանապատուօրէն պահելու ենք մեր սուրբ հողը»:

Սրբազան Հայրը իր պատգամը փակեց ըսելով. «Մեր ժողովուրդը պատմութեան ընթացքին նման տագնապներէ անցած է, բայց երբեք չէ յուսահատած: Մենք երբեք իրաւունք չունինք յուսահատելու. մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ յանուն վաղուան արդարութեան, յանուն ճշմարտութեան, յանուն մեր հողերու ձեռքբերման ու պահպանման, մեր արժէքներու ու սրբութիւններու պահպանման ու յանուն մեր ապագայի տեսիլքի իրականացման»:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գանատայի Հայոց Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովը, գումարուած 3-4 Մայիս 2024-ին, յատուկ կերպով անդրադարձաւ Հայաստանի իշխանութեան անձնատուողական եւ միակողմանի զիջումներ կատարելու քաղաքականութեան, ատրպէյճանական կողմին հետ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին անհաշիւութեամբ:

Թեմիս գերագոյն ժողովը՝ հետեւելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի պատգամին ու կոչին, կը դատապարտէ միակողմանի զիջումներ կատարելու Հայաստանի իշխանութեան քաղաքական կորստաբեր վարքագիծը եւ կը զօրակցի Տաւուշի մեր պապենական հողերուն պաշտպան Հայ եկեղեցւոյ եւ անոր հոգեւոր առաջնորդներուն, ինչպէս նաեւ բոլոր մեր հայրենակիցներուն, մերթելով այն բոլոր որոշումները, որոնք Հայաստանի Հանրապետութեան եւ Հայ ժողովուրդի շահերուն կը հակասեն եւ Հայաստանի ազգային անվտանգութեան սպառնալիք կը հանդիսանան:

Այս օրերուն, առաւել եւս պէտք է ըլլալ միակամ ու միասնական ճիգերով շարունակել պայքարը յանուն արդարութեան, յանուն մեր հայրենիքի անկախութեան ու գոյութեան պահպանման:

ԴԻՒԱՆ ԳԱՆԱՏԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀՕՄ-ը «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման կողքին

Օրհասական եւ ճակատագրական պահեր կ'ապրի մեր հայրենիքը: Իշխանութիւնները լծուած են սահմանազատման եւ սահմանագծման այնպիսի աշխատանքի մը, ուր ամբողջապէս կ'անտեսուի հայիական ինքնիշխան տարածքներու վերադարձի ապահովումը եւ ճիգ կը թափուի ստեղծուած իրավիճակը ներկայացնել իբրեւ խաղաղութեան առաջնորդող կացութիւն մը, ուր բնականաբար միակ տուժողը հայիական կողմն է, իսկ շահեր արձանագրողը՝ Ատրպէյճանը:

Ի մտի ունենալով ընդհանուր իրավիճակէն առաջնորդուած դէպքերու եւ զարգացումներու հոլովոյթը, որուն բնական մէկ արտայայտութիւնն է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը՝ գլխաւորութեամբ Բազրատ Արք. Գալստանեանին, Հայ օգնութեան միութիւնը իր աշխարհասփիւռ կառույցով կու գայ խոր ընդլուծւած յայտնելու հայրենի իշխանութիւններուն վարած քաղաքականութեան նկատմամբ՝ չեղար դնելով սահմանամերձ շրջաններու բնակիչներուն ապահովութեան, բարեկեցութեան եւ բարօր կեանքի մը իրաւունքին երաշխաւորման վրայ, որպէսզի հայրենիքին սահմաններուն հսկող մեր գիւղերը վերածուին ամբակուռ դարպասներու եւ ոչ թէ դառնան անմարդաբնակ շրջաններ:

Առաջնորդուելով Հայաստանը հայուն հայրենիքը պահելու համազգային առաջադրանքէն՝ Հայ օգնութեան միութիւնը՝ իբրեւ հայութեան կողքին կանգնող մեծ կազմակերպութիւն մը, իր անվերապահ զօրակցութիւնը կը յայտնէ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումին եւ հայ մօր գուրգուրանքին կը միացնէ իր զաւակը ռազմաճակատ առաջնորդող հայուհիին վճռականութեամբ ուժեղացած կամքը, իբրեւ առաջնորդող առաջադրանք, թէ մեր հայրենիքը ոչ մէկ պարագայի կրնայ վերածուիլ քաղաքական մուժ հաշիւներու սակարկութեան նիւթի: Բոլորս սահմանամերձ գիւղերու բնակիչներուն կողքին ըլլալու ազգային պարտաւորութեան տակ կը գտնուինք եւ կենսական է, որ այս պարտաւորութեամբ եւ ազգային գիտակցութեամբ գործենք՝ ի շահ Հայաստան աշխարհին:

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Մոնթրէալի եւ Լաւալի ԳԵՄ-ականները քայլարշաւով կը զօրակցին «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման

Կազմակերպութեամբ ՀՅԴ ԳԵՄ-ի «Լեւոն Շանթ եւ Բեկոր Աշոտ» մասնաճիւղին, Չորեքշաբթի, 5 Մայիս 2024-ին, երեկոյեան ժամը 6:00-ին տեղի ունեցաւ Լաւալի Հայ կեդրոնէն դէպի Մոնթրէալի Հայ կեդրոն քայլարշաւ՝ առ ի զօրակցութիւն «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումին:

Քայլարշաւէն ետք տեղի ունեցաւ զօրակցական հաւաք, Մոնթրէալի Հայ կեդրոնին դիմաց, որուն բացումը կատարուեցաւ Գանատայի, Հայաստանի եւ Արցախի օրհներգներով: ԳԵՄ-ի խօսքը փոխանցեց Կեդրոնական վարչութեան անդամ Թալիա Ծապրայեան, որ ըսաւ. «Վաղը՝ Մայիս 9-ին, որ կը զուգահեռի Շուշիի ազատագրման 32-րդ տարեդարձին, ազատատենչ մեր հայրերիները, Տաւուշի Թեմի Առաջնորդ Բազրատ Արքայեանին գլխաւորութեամբ, պիտի հասնին Երեւան, որպէսզի փակեն Հայոց Պատմութեան ամէնէն մուժ էջերէն մէկը», ապա խօսքը աւարտեց ըսելով. «Մենք՝ Գանատայի Հայ Երիտասարդական Միութեան անդամներս, կը վճռենք, թէ հայրենիքի համար կուրծնու ու մեռնելու եթէ գերագոյն զոհաբերութիւն է, ապա անոր համար ապրիլը՝ գերագոյն նպատակ: Մենք պիտի ապրինք մեր հօր հայրենիքին սիրոյն»:

Ապա խօսք առաւ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեան, որ ըսաւ. «Այսօր հայրենիքի մէջ մեր հայրենակիցները փողոցներն են՝ դատապարտելու հայրենի հողեր յանձնելու Հայաստանի իշխանութեան դաւադիր ընթացքը: Եւ ՀՅԴ Գանատայի կառույցը խստորէն կը դատապարտէ Հայաստանի իշխանութեան յանձնուողական վարքագիծը: Մենք Արցախի, Տաւուշի եւ համայն հայութեան կողքին ենք, կրկին անգամ կը դատապարտենք հայրենի հողերը յանձնելու եւ զիջելու իշխանութիւններուն պարտուողական դաւադիր այս ընթացքը եւ կու գանք հաստատելու, որ որպէս ժառանգորդներ մեր պատմական հայրենիքին, այսօրուան եւ վաղուան յաջորդական սերունդներով, վճռած ենք անվճատ շարունակել մեր պայքարը մինչեւ մեր արդար իրաւունքներու վերատիրացումը»:

Աւարտին իր պատգամը փոխանցեց Ս. Յակոբ Առաջնորդանիստ Մայր եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արթ. Տ. Գառնիկ Ա. Քհն. Գոյունեան ըսելով. «Մեր ժողովուրդը պէտք է հրաժարի կուռքեր ստեղծելէ, մեր ժողովուրդը պէտք է աշխատի իր հոգեւոր հայրենիքը ստեղծելու, հոգեւոր հայրենիք երբ կը կերտես՝ յաւերժական հայրենիք կերտած կ'ըլլաս», ապա աւելցուց. «Ես մեծ յոյս ունիմ, որ վաղը՝ Մայիս 9-ն, ճակատագրական եւ անկիւնադարձային օր մը պիտի ըլլայ, եւ Բազրատ Արքայեանին խօսքին համաձայն՝ տաճարը պիտի յաղթէ փողոցին, եւ մեր կառուցած հոգեւոր հայրենիքով մենք պիտի յաւերժանանք»:

ՀՕՄ-ի «Սօսէ» եւ «Շուշի» մասնաճիւղերը նշեցին ՀՕՄ-ի օրը



Կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն, Կիրակի, 5 Մայիս 2024-ին, յետմիջօրէի ժամը 3:00-ին, Մոնթրէալի Սուրբ Յակոբ Ազգ. վարժարանի «Բասորմահան» սրահէն ներս տեղի ունեցաւ ՀՕՄ-ի օրուան տօնակատարութիւն, հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, նախագահութեամբ Հայկօ Նահապետեանի, ներկայութեամբ Սուրբ Յակոբ Առաջնորդանիստ Մայր եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Գառնիկ Ա. ՔՏՆ. Գոյունեանի, Ազգային Առաջնորդարանի ներկայացուցիչ Աննա Պուլկարեանի, Լաւալի Քաղաքապետարանի անդամ Սեդա Թօփուզեանի, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ եւ Գանատայի շրջանի ներկայացուցիչ Արմինէ Կարապետեանի, ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ատենապետ Լուսին Փալանճեանի եւ անդամներուն, ՀՅԴ Մոնթրէալի «Միհրան Փափագեան» եւ Լաւալի «Սարգիս Զէյթլեան» կոմիտէներու ներկայացուցիչներու, ՀՕՄ-ուհիներու, համակիրներու, բարերարներու եւ նուիրատուներու հոծ բազմութեան:

Զեռնարկը բացուեցաւ Գանատայի, Հայաստանի, Արցախի եւ ՀՕՄ-ի քայլերգներով, որմէ ետք ներկաները մէկ վայրկեան յոտնկայս յարգեցին յիշատակը անցնող տարուան ընթացքին երկու մասնաճիւղերէն մեզմէ առյաւէտ բաժնուած ՀՕՄ-ուհիներուն:

Օրուան հանդիսավար Արազ Եղաճեան բացման խօսքով հանդէս եկաւ ըսելով. «Հաւաքուած ենք այսօր, միասնաբար նշելու ՀՕՄ-ի օրը, միաժամանակ յիշելու այս տարեշրջանին երկու մասնաճիւղերուն տարած

ծաւալուն գործունէութիւնը, դնահատելու անդամներուն նուիրումը, ինչպէս նաեւ մեր բոլորին հոգիներուն մէջ ամրապնդելու ՀՕՄ-ի ծառայութեան ոգին: Այս տարի եւս ազգովին ապրեցանք շատ դժուար օրեր, ըլլայ այդ Արցախի կորուստը եւ արցախահայութեան տեղահանութիւնը, հայրենիքի ապահովութիւնն ու ջաւախահայութեան գոյատեւման խոչընդոտները: Այս մարտահրէժները դիմադրելու նպատակով, ՀՕՄ-ի Մոնթրէալի եւ Լաւալի մասնաճիւղերը կազմակերպեցին մարզասիրական օժանդակութեան զանազան ծրագիրներ եւ կը շարունակեն անյապաղ գործել՝ լաւագոյն ձեւով հասնելու հայ ժողովուրդի բազմատեսակ պէտքերու գոհացման»: Ապա ան ներկայացուց օրուան նախագահ Հայկօ Նահապետեանի հակիրճ կենսագրականը եւ շնորհակալական խօսք ուղղեց անոր՝ ՀՕՄ-ի օրուան նախագահութիւնը ստանձնելուն առթիւ:

Անկէ ետք ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի ատենապետ Հուրի Զաքարեան եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղի ատենապետ Ալին Հատիտեան ներկայացուցին զոյգ մասնաճիւղերուն 2023-2024 տարիներուն գործունէութեան զեկոյցը, զանոնք ցուցնող նկարներու ցուցադրութեամբ: Անոնք անդրադարձան մասնաճիւղերուն ընկերային, դաստիարակչական, քարոզչական, մշակութային, մարզասիրական, կրթական եւ տնտեսական մարզերէն ներս ծաւալած ձեռնարկութեանց: Անոնք զեկոյցը աւարտեցին ըսելով. «Հայ Օգնութեան Միութեան անդամներ ըլլալ կը նշանակէ հասնիլ հայրենիքին, ուր որ անհարթ է, ուր որ ալ ըլլայ՝ աշխարհի չորս ծագերուն մէջ: Միութեանս միակ նպատակն է

մեր ազգի զաւակներուն տալ հոգեկան, նիւթական եւ բարոյական աջակցութիւն»: Ապա զոյգ մասնաճիւղերուն եւ Շրջանային վարչութեան ատենապետներուն ձեռամբ, Սուրբ Յակոբ Ազգ. վարժարանի տարեկան յատկացումները յանձնուեցան Սուրբ Յակոբ եկեղեցւոյ հոգաբարձութեան ատենապետ Սարօ Տէր Պետրոսեանի:

Գեղարուեստական յայտագրով հանդէս եկան Համազգայինի Քեպէզի «Սանահին» մասնաճիւղի «Անի» պարխումբը՝ երկու պարով, որմէ ետք տեղի ունեցաւ զարգասեղներու տուչութիւն: 15-ամեայ անդամակցութեան զարգասեղ ստացան Մոնթրէալէն՝ Արփի Պալուզեան, Էլօ Տէր Մելքոնեան, Վալերին Յարութիւնեան եւ Ժանէթ Թումայեան, իսկ Լաւալէն՝ Անելկա Աշճեան, ձեռամբ զոյգ մասնաճիւղերու վարչութեանց ատենապետներուն: 25-ամեայ անդամակցութեան զարգասեղ ստացան Մոնթրէալէն՝ Վերօնիք Պաշքեհիլեան, Ծովինար Շահինեան, Մովսէս Քէօսեան, Անահիտ Թադեւեան, իսկ Լաւալէն՝ Սիլվա Էնրամեան, Մարինա Տէր Խաչատուրեան, Հուրի Պետրոսեան եւ Մարօ Թորամանեան, ձեռամբ զոյգ մասնաճիւղերու վարչութեանց ատենապետներուն: 35-ամեայ զարգասեղ ստացան Մոնթրէալէն՝ Ալին Հաճէթեան, Նաթալի Հաճէթեան, Նայրի Մանուկ, Սեդա Դանիէլեան, Վարդի Դանիէլեան, Անի Եղաճեան, Լենա Քէօսեան, Լենա Փափագեան, իսկ Լաւալէն՝ Սիլվա Պոյաճեան, Լենա Խաչեան, Ալպերա Սիուֆի եւ Նուարդ Թորոսեան, ձեռամբ ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան անդամներ Աստղիկ Խաչընճեանի եւ Վալերին Յարութիւնեանի: 50-ամեայ ծառայութեան զարգասեղներ ստացան Մոնթրէալէն՝ Աննա

Պուլկարեան, Նեքթար Տէր Ղազարեան, Անի Գուլուճեան, Սոնա Լիպարեան, Սեդա Մալխասեան, Անի Սարգիսեան եւ Անի Պէնօհանեան, որոնց կենսագրականները կարգացուեցին ետք իրենց փոխանցուեցան նաեւ դնահատագիրներ, ձեռամբ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ եւ Գանատայի Շրջանի ներկայացուցիչ Արմինէ Կարապետեանի:

Օրուան հանդիսավարին կողմէ ներկայացուեցաւ օրուան պատգամաբեր Սոնիա Սանան Քիլէճեան՝ գլխաւոր խմբագիր Համազգայինի պաշտօնաթիւթ «Բագին» գրական պարբերականին: Քիլէճեան անդրադառնալով ՀՕՄ-ի ծառայասէր ու մարդասէր գործունէութեան ըսաւ. «Այս օրհնաբեր ձեռքերու ծառայասիրութիւնը կամ ծառայութիւնը, որ «Մարդուն մէջ աստուածային պատկերը կը վերականգնէ» Արամ Ա. վեհափառի բառերով, ոչ միայն մարդը կը մօտեցնէ Աստուծոյ, այսինքն՝ Աստուծոյ ընդմէջէն բարիի եւ ճշմարիտի կերպարին ու ետ կը մղէ զինք չարագործութենէ, բացասականութենէ, մեծամտութենէ, այլ առաջին հերթին կը վերանորոգէ եւ կը վերականգնուի անհատին մէջ պահուած ետք, կը բանայ այդ ետք զէպի ուրիշը, միւսը, այլը, կը միացնէ մարդը՝ մարդուն, եւ ամենակարեւորը, ամենաէականը՝ կը շաղկապէ մարդը մարդկայինին, ու այդ շաղկապումին, միացումին մէջ է, որ կը ծլին եւ կը ծաղկին անհատին ձգտումը՝ զէպի համամարդկային արժէքներ ու զանոնք իւրացնելու, սկզբունքի վերածելու եւ տարածելու մղումը»:

Ներհայկական «մշակոյթի պատերազմ»ի սփիւռքեան ճակատը

ՀՀ իշխանութիւններու «խաղաղութեան» օրակարգին հիմնական կէտերէն մէկը Ատրպէյճանի հետ «դիմիդրացիայի եւ դեմարկացիայի» գործընթացն է: Նոյն բանաձեւով իր հայերէն տարբերակով, վարչապետ Նիկոլ Փաշինեանը օգտագործեց խորհրդարանական իր ելոյթին ընթացքին (10.04.2024), յուշելու համար որ «իրական եւ պատմական Հայաստանի սահմանադրաման եւ սահմանազծման գործընթացը ի միջի այլոց աւելի հեշտ չի ընթանում»: Իր այս խօսքերով, վարչապետը Ազգային ժողովի բեմէն փաստօրէն պաշտօնականացուց ներհայկական ոլորտին մէջ «մշակոյթի պատերազմը»: Հայոց պատմութեան, հայկական ինքնութեան եւ ազգային լինելութեան տարբեր հասկացողութիւններու եւ յանձնառութիւններու միջեւ:

«Մշակոյթի պատերազմ» յղացքը (culture war) քաղաքագիտութեան մէջ շրջագայութեան դրուած է 1991-ին ձէյմս Տէյվիսըն Հանթըրի կողմէ (James Davison Hunter, Culture Wars: The Struggle to Define America, New York: Basic Books), որ վերլուծած է ԱՄՆ-ի մէջ հասարակարգի Ազատամիտ (Liberal) եւ Յառաջդիմական (Progressive) տեսակետներն արժեհամակարգին դէմ Ուղղափառ Հրեաներու, Արմատական Աւետարանականներու եւ Պահպանողական Կաթողիկէներու պայքարը: Ընդհանրական իմաստով, «մշակոյթի պատերազմ»ը հասարակութեան մը տարբեր հատուածներու միջեւ պայքար է գաղափարախօսական, արժեհամակարգային եւ հասարակարգի տարբեր տեսլականներու միջեւ: Յղացքը սկզբնական դեռեւս շարունակուող բանավէճի ծնունդ տուած է: Հարցական է ի մասնաւորի մշակութային բնոյթի որեւէ պայքարի իմաստաւորումը իր նիւթա-տնտեսական ենթակառոյցէն անկախ: Միեւնոյն ժամանակ, սակայն, առկայ է նաեւ հակառակ մօտեցումը, ընդ որում «մշակոյթի պատերազմ»ն է որ ի վերջոյ կը բարեփոխէ կամ կը հաստատագրէ նիւթա-տնտեսական որեւէ համակարգ: Քսանմէկերորդ դարու սկիզբէն նշօրիպերալ համակարգին մէջ ծնունդ առած Նոր Աջը, հակառակ բազմերես եւ բազմաբնոյթ երեւոյթ մը ըլլալուն, յղացքը յաճախ կը գործածէ՝ պահպանողական արժէքներու եւ ազատ շուկայական հասարակարգի հետամուտ իր քաղաքական պայքարին մէջ:

Ներհայկական ոլորտին մէջ, Հայոց պատմութեան, հայկական ինքնութեան եւ ազգային լինելութեան հասկացողութիւններու եւ յանձնառութիւններու միջեւ տարբերութիւնները քիչ մը աւելի կոնկրետ իմաստով կը վերաբերին հայրենիքի աշխարհագրական տարածքի եւ Յեղասպանութեան հիմնահարցերու: Երկուքն ալ ներառուած են Անկախութեան Հռչակագրին մէջ:

Հայաստանի աշխարհագրական տարածքին առընչութեամբ, Հռչակագրին առաջին կէտը կ'ըսէ. «Հայկական ինքնութեան» մէջ Հայաստանի Հանրապետութիւն՝ կրճատ՝ Հայաստան»: Առաջին, «1918 թուականի Մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան» յղում կը կատարուի Հռչակագրի ներածական բաժնի նախափերջին նախադասութեան մէջ, որ կ'ըսէ, թէ անկախութեան գործընթացի ծնունդ տուած հիմնաւորումներէն մէկը առաջին Հանրապետութեան «ժողովրդավարական անկախութիւնը» զարգացնելու ու նախանձախնդրութիւնն է: Իսկ Յեղասպանութեան հարցին կ'անդրադառնայ փաստաթուղթի 11-րդ կէտը:

Մինչ Ատրպէյճանը իր անկախութեան հռչակումով ինքզինք ժառանգորդ յայտարարած է 1918-ի Հանրապետութեան, Հայաստանի Անկախութեան Հռչակագրի մէջ բանաձեւուած խորհրդային Հայաստանի «վերանուանումը» պիտի ընկալել բառացի՞օրէն, այսինքն՝ լոկ անունի փոփոխութի՞ւն, թէ նաեւ որպէս տարածքային սահմանում արդէն: Եթէ անկախութեան հռչակումին յաջորդած տարիներու պետական քաղաքականութեան գործնական փորձառութիւնը ի մտի ունենանք, ապա եւ Հռչակագրին մէջ տեղ գտած բանաձեւումը նաեւ Հայաստանի տարածքը կը յուշէ: Այդ կը նշանակէ, որ 21 Սեպտեմբեր 1991-ին անկախութիւն հռչակած եւ գերիշխան պետութեան վերածուած Հայաստանը չէր ներառեր 1918-ին անկախացած Հայաստանի տարածքը, որ հաստատագրուեցաւ յաջորդ տարիներուն: Նուազ՝ Սեւրի Դաշնագրով խոստացուած միացեալ Հայաստանի տարածքը: Այսինքն՝ Փաշինեանի «իրական» Հայաստանը գործնական իմաստով արդէն կար 21 Սեպտեմբեր 1991-էն սկսեալ: Այդ «իրական» Հայաստանի իրերայաջորդ իշխանութիւնները աւելին չեն բաղձած երբեք: Ոչ իսկ պատմականօրէն հայկական

հողատարածք Արցախը Հայաստանին կցելու որոշում առնուած է՝ չխախտելու համար Մինսքի Խուճրով ընթացք առած բանակցութիւնները:

Կը մնայ որ այդ «իրական» Հայաստանը «պատմական»ին հակադրելու որեւէ անհրաժեշտութիւն չեն զգացած ՀՀ առաջին երեք նախագահները եւ ոչ մէկը, ո՛չ Լեւոն Տէր Պետրոսեան, ո՛չ Ռոպերթ Քոչարեան, ո՛չ ալ Սերժ Սարգսեան: Աշխարհաքաղաքական իրապաշտութիւն էր, անշուշտ, պետական մակարդակով, ի մասնաւորի դիւանագիտական գործառնոյթներուն մէջ, հողային պահանջատիրութեան հարցի պարագային ըլլալ շատ զգոյշ: Բայց այդ մէկը չնշանակեց հաւաքական յիշողութեան մէջ առնուազն շփոթ ստեղծել «իրական» ու «պատմական» Հայաստանի տարբերումով:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի բազմի մէջ առաջին Հանրապետութեան հարիւրամեակին առիթով գետեղուած է ամբողջական Հայաստանի քարտէսով յուշակոթող մը: Թէ որքանով այդ քարտէսով «ամբողջական» Հայաստանի տարածքը «պատմական» Հայաստանի տարածքն է՝ կարելի է մտաւորական բանավէճի վերածել: Ոչ ալ ամբողջական Հայաստանի այդ քարտէսը պետական վաւերացումով հաստատագրելու խնդիր կայ: Ամբողջական Հայաստանի քարտէսը հաւաքական յիշողութեան մէջ հայկական լինելութեան գիտակցում է, «իրական» Հայաստանի գոյութեան սպառնալիք չէ, ինչպէս կ'ուզէ վստահեցնել վարչապետը: Սփիւռքը առնուազն ինքզինք ճանաչեալ ամբողջական/պատմական Հայաստանը չժխտելով, ընդհակառակը, այդ Մեծ Երազով ապրեցաւ առանց երբեք իրականութենէն կտրուելու: Եւ այս կապ չունէր Հայաստանի խորհրդային վարչակարգի ընդունման թէ ընդդիմութեան հետ ընդհանրապէս:

Թէ որքանով վարչապետն ու իրեն հետեւորդները պիտի կարենան «սահմանազատել եւ սահմանազծել» «իրական» եւ «պատմական» Հայաստանը հայրենի ժողովուրդի սրտերուն եւ մտքերուն մէջ՝ դեռ կը տեսնենք: Յստակ է միայն, որ նախաձեռնութեան յետին նպատակը տարածքներու նորագոյն յանձնումով Ատրպէյճանի հետ «դեմարկացիայի եւ դիմիդրացիայի» գործընթացը հեշտացնելու կը միտնէ: Թերեւս նաեւ տեսնենք, թէ որքանով ընդդիմութիւնը պիտի յաջողի իշխանութիւններու այս նորագոյն նախաձեռնութեան ստեղծած շփոթը փարատել եւ անով առաջը առնել հողային նոր գիշումներու: Բայց ընդդիմութեան մարտահրաւէրը հոն չի՝ վերջանար: Ենթադրելով որ ընդդիմութեան եւ ոչ մէկ հատուած հակամէտ է «պատմական» Հայաստանը ուրանալու, ինչպէ՞ս այդ մէկը իրապաշտօրէն պիտի պահպանուի հաւաքական յիշողութեան մէջ, երբ անխուսափելիօրէն որպէս իշխանութիւն դէմ յանդիման գայ այլեւս ուղղակիօրէն Ատրպէյճանի եւ Թուրքիոյ կողմէ պարտագրուելիք «դիմիդրացիայի եւ դեմարկացիայի» սպառնալիքին:

Հայրենիքի տարածքի ճշդման հարցով ներհայկական «մշակոյթի պատերազմ»ի Սփիւռքեան ճակատին վրայ առաջնահերթային է ամբողջական Հայաստանի տեսլականին պահպանումը: Այդ մէկը չի՝ նշանակեր հայրենիքի տարածքի քաղաքական իմաստով իրապաշտական ընկալում չունենալ: Կը նշանակէ՝ սրտերուն եւ մտքերուն մէջ պահել միւսը՝ պատմական ու ամբողջական Հայաստանը, որովհետեւ հաւաքական յիշողութիւնը որպէս քաղաքականութիւն Սփիւռքի մէջ իշխանութեան համար պայքար չէ, միջազգային բեմին վրայ ինքնութեան զօրաշարժի կարողականութեան կառուցում եւ զարգացում է: Անոր կարեւորութիւնը թերեւս օր մը հասկնայ

հայրենի քաղաքական խաւը: Փաշինեանի «պատմական» Հայաստանին տարբերումը «իրական»էն բացառապէս զգուշաւոր իրապաշտութեան հրաւէրի կարգով չէ: Իր այդ նոյն խօսքին մէջ, «պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կ'առաջնորդի դէպի ցեղասպանութեան թակարդ, որում յայտնուելով մենք փրկչի ու հովանաւորի կարիք կ'ունենանք» ըսելով, վարչապետը իրերայաջորդ երկու սպառնալիքով փորձեց սարսափեցնել հայրենի, եւ մի գուցէ՝ ընդհանրապէս հայկական, հանրային կարծիքը. ցեղասպանութիւն եւ գոյութեան կախուածութիւն: Ազգային ժողովի բեմէն հայ հանրային կարծիքին այս նորագոյն ահաբեկման փորձը նախանշան էր հաւաքական յիշողութեան ոլորտին մէջ Յեղասպանութեան ուրացման գործընթացի մը, որ կարծես արդէն սկիզբ առաւ նոյն ինքն վարչապետի մէկ այլ հանրային ներկայացման մէջ «ցեղասպանութիւն» յղացքը լսեցնելով եւ անոր փոխարէն «Մեծ Եղեռն» եւ «կոտորած» գործածելով, առաւել՝ Զարեհ Մինանեանի եւ Անդրանիկ Քոչարեանի անհիմնութեամբ, շնական կամ դաւադրական առաջարկը՝ Յեղասպանութեան նահատակներու անուանացանկը պատրաստելու:

Այս վերջին երկու հարցերը արդէն լայն հակադրեցութեան եւ քննարկումներու տեղի տուին: Բայց ներհայկական «մշակոյթի պատերազմ»ի Սփիւռքեան ճակատին պիտի յուշել, որ «պատմական» Հայաստանը Յեղասպանութեան պատճառ համարող թէզը համահունչ է ՀՀ առաջին Նախագահի թէզին: Ընդ որում, եւ հետեւելով նոյնինքն Լեւոն Տէր Պետրոսեանի մօտիկ գործակից եւ Հայ Ազգային Կոնգրէսի փոխնախագահ Լեւոն Զուրաբեանի Պրեսիդ Կոնգրէսալի մէջ իր առաջացուցած գաղափարին (24.04.2024), Առաջին Համաշխարհային Պատերազմի նախօրեակին Օսմանեան Կայսրութեան մէջ ապրող հայերը թուրքերուն հետ ետլա կրնային երթալ, եթէ չհաւատային երրոպական մեծ տէրութիւններու եւ Ռուսիոյ խոստումներուն, եւ եթէ դուրսէն չգային Արամ Մանուկեանի նման «պրոպականդիստներ»:

Ի պատասխան պիտի յիշեցնել, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի բազմի մէջ ամբողջական Հայաստանի քարտէսով յուշակոթողը գետեղուած է Յեղասպանութեան նահատակներու աճիւններու յարակից: Մատուռն ու յուշակոթողը խորհրդանշիչ են սփիւռքեան փորձառութեամբ կերտուած հաւաքական յանձնառութեան՝ Հայոց պատմութեան, հայկական ինքնութեան եւ ազգային լինելութեան:

Արամ Վեհափառ իր զօրակցութիւնը յայտնեց Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած Տաւուշի յայտարարութեան գծով:

7 Մայիս 2024-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց նոյն օրը Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած:

Վեհափառ Հայրապետները տեսակէտներու փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն շուրջ, մասնաւորաբար Տաւուշի մարզէն ներս ստեղծուած կացութեան լոյսին տակ: Անոնք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցութիւնները՝ շեշտելով հայ եկեղեցւոյ առանցքային դերակատարութիւնը հայ ժողովուրդը ու Հայաստանը յուզող տագնապներու յաղթահարման գծով:

Խաչիկ Տէր Ղուկասեան



Ձեր բոլոր ճամբորդական Կարիքներուն համար հեռաձայնել՝
(514) 284-7676

ՅԱՏՈՒԿ ԳԻՆԵՐ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ...

ԼՊԻՍԳՈՅՆ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԱՐՄԱՐԿՈՅՆ ԳԻՆԵՐ

***Նոր Յացէ՛**

Voyages Haig Travel

4150 Rue Sherbrooke Ouest suite 404A, Westmount, QC H3Z 1C2

PERMIS DE QUÉBEC

Tel: + 1 514-284-7676

Email info@haigtravel.ca

UN Body issues report on Azerbaijani torture and State hatred toward Armenians

NEW YORK—The United Nations Committee Against Torture on May 10 released its concluding observations following its fifth periodic review of Azerbaijan.

The Committee monitors States' compliance with the 1984 Convention against Torture and other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment. If it determines that a State is not meeting its legal obligations, it will issue suggestions and recommendations to the State to achieve compliance. Its previous review of Azerbaijan took place in 2015.

In its Concluding Observations (paras. 22-25), the Committee made significant and targeted findings against Azerbaijan's conduct towards ethnic Armenians.

Perhaps most importantly, referring to the "conflict in Nagorno-Karabagh," the Committee expressed its "deep concern regarding [Azerbaijan's] conduct of what it describes as anti-terrorism operations," in other words the military action by which Azerbaijan ethnically cleansed Nagorno-Karabagh on September 19-20, 2023. The Committee's concern extended to "the continued detention of what [Azerbaijan] describes as 23 individuals in connection with terrorism," referring to the detained former Nagorno-Karabagh leaders.

The Committee also noted "the effect that discriminatory statements made by high-level officials and disseminated in both online and offline media may have in creating an environment that greatly increases the likelihood of the commission of violence against persons of Armenian national or ethnic origin and other minority groups."

The Committee furthermore acknowledged reports of "extrajudicial killings, torture and other ill-treatment" against ethnic Armenians, and "the recording and dissemination of videos that appear to depict horrifying acts involving beheadings of live individuals, desecration and mutilation of corpses, and acknowledgment on-camera by the perpetrators

of responsibility for such abuses in a manner that strongly suggests they did not fear being held accountable." And – based on Azerbaijan's own responses during the dialogue – only five individuals have been prosecuted, but "none of the sentences imposed in those cases were for extrajudicial killings, torture or ill-treatment, and no sentence required the imprisonment of any offender."

The Committee emphasized that "the prohibition of torture is non-derogable, that no exceptional circumstances whatsoever, whether a state of war or a threat of war" can justify it.

It recommended that Azerbaijan "make clear at the highest levels that any violations of international humanitarian law and human rights law related to the conflict in the region, or otherwise related to the treatment of ethnic or national Armenians, are totally unacceptable," and that Azerbaijan promptly conduct full and impartial investigations into allegations of extrajudicial executions, torture and ill-treatment against ethnic Armenians.

It recommended that Azerbaijan fully apply international law concerning the immunity and release of combatants.

It recommended that Azerbaijan join the International Criminal Court.

Finally, it stated that "[Azerbaijan] should publicly condemn hate speech, threats and attacks against persons of Armenian national or ethnic origin and all other minority groups, at the highest levels, and refrain from endorsing, through action or omission, such threats and attacks."

The Committee's findings confirm the fact of official hatred in Azerbaijan against ethnic Armenians, which manifests itself in torture and impunity for torture. This establishes at the highest international level that once the displaced residents of Nagorno-Karabagh return to the territory, they cannot be directly subject to Azerbaijan's authority.

Russia to withdraw troops from Armenia-Azerbaijan border

MOSCOW—President Vladimir Putin of Russia and Prime Minister Nikol Pashinyan agreed, during their meeting on May 8 at the Kremlin, that Russia would withdraw its troops from the Armenia-Azerbaijan border.

Kremlin spokesperson Dmitry Peskov confirmed to reporters the decision reached during the talks between Putin and Pashinyan.

"In the fall of 2020, at the request of the Armenian side, our military and border guards were

deployed in a number of Armenian regions," Peskov told Russian news agencies. "Pashinyan said that there is no such need anymore due to the changed conditions. President Putin therefore agreed, and the withdrawal of our military and border guards was agreed."

The Kremlin spokesperson also revealed that at the "request of the Armenian side," Russian border guards will remain stationed along Armenia's borders with Turkey and Iran.

Aram I expresses support for Etchmiadzin's endorsement of 'Tavush for the Homeland' movement

ANTILIAS—His Holiness Aram I, Catholicos of the Great House of Cilicia, expressed his solidarity with the Holy See of Etchmiadzin for announcing its endorsement of the "Tavush for the Homeland" movement headed by the Primate of the Tavush Diocese Archbishop Bagrat Galstanyan.

The Supreme Spiritual Council of Holy Etchmiadzin issued a statement on May 7 endorsing Galstanyan's movement, and calling on Armenian authorities to accept the "legitimate" demands of the protesters.

"We view as extremely dangerous the actions in the border areas of Tavush, which are being taken in the name of border delimitations and demarcation without comprehensive and guaranteed solutions and are causing new threats to our people," the Etchmiadzin statement said.

The Supreme Spiritual Council went on to say that the leader of the Tavush Diocese and other religious leaders could not be indifferent toward what it called "existential threats" to Armenia's sovereignty.

Catholicos Aram I telephoned His Holiness Karekin II, Catholicos of All Armenians, on May 7 to offer his and the Cilicia Catholicosate's support to the movement and voiced his solidarity with the statement issued by the Supreme Spiritual Council.

"The pontiffs had an exchange of views on the current challenges facing Armenia, especially in the given the situation created inside in the Tavush Province. They pledged to continue their consultations, emphasizing the key role of the Armenian Church," a statement issued by the Cilicia Catholicosate said.

This was the second such phone call between Aram I and Karekin II in a week. Last week, the Cilician Catholicosate announced that the two pontiffs had extensively dis-

cussed the current crisis, with Aram I voicing support for Etchmiadzin's actions.

"We encourage our nation's faithful to express their concerns and voice their protests in an exclusively peaceful manner and exercising calm and restraint by abstaining from illegal activities. We expect from the services responsible for maintaining public order to act strictly in accordance with the law," said the Supreme Spiritual Council, alluding to the ongoing march, as well as a large gathering anticipated once the procession reaches Yerevan.

"We also call on the authorities to comply with the fundamental demands of the people and guide the various processes without increasing security threats that cause uncertainty for our people," the announcement said.

"While we stress the importance of the border delimitation and demarcation process, we, at the same time, affirm these efforts must be carried out in a way that will exclude war, and ensure the return of occupied territories of Armenia and guarantee the safety and security of the population," the statement added.

"The church, having no ambitions of political power, should continue to take steps with the consciousness of historical responsibility for the strengthening of the homeland and statehood, the protection of the identity and rights of our people, the strengthening of unity and fraternity in national life, contributing to the establishment and strengthening of peace in the region," the Supreme Spiritual Council said.

During a press conference on May 7, Pashinyan accused the protests organizers and the church of attempting to topple his government, saying church leaders "have failed" in their spiritual mission and are making a political move "because they have nothing to do in the spiritual arena."

Over 170 arrested as 'Tavush for the Homeland' protests continue

YEREVAN (Azatutyun.am)—At least 171 people demanding Prime Minister Nikol Pashinyan's resignation were detained on May 13 as they again blocked streets in Yerevan, heeding appeals from Archbishop Bagrat Galstanyan, the leader of ongoing antigovernment protests there.

Armenia's Interior Ministry said 156 of them were released from police custody.

Galstanyan urged supporters to "paralyze" the Armenian capital and other parts of the country during another massive rally held in the city's central Republic Square on Sunday. Hundreds of them briefly disrupted traffic in the centre of Yerevan the following morning.

Riot police forcibly unblocked the streets, making the arrests in the process. They were accused of using excessive forces and even detaining protesters who did not close any roads.

"We were just walking on the sidewalk and they took away all of our boys, using brute force," one young woman told RFE/RL's Armenian Service.

There were also reports of similar protests on major highways outside Yerevan. In some of those cars, motorcades of opposition supporters drove very slowly in order to interfere with traffic.

Meanwhile, Galstanyan spend the morning and the afternoon meeting with members of the national unions of writers and painters as well as scholars and scientists as part of his efforts to drum up greater support for his protest movement sparked by Pashinyan's

decision to hand over several border areas to Azerbaijan.

The cleric was accompanied by over a hundred supporters as he went to those meetings on foot. Some of the cars passing by the small crowd honked their horn in support.

The meetings and the road closures were aimed at stepping up the pressure on Armenian lawmakers. Galstanyan wants them to oust Pashinyan through a vote of no confidence.

The two opposition alliances represented in the parliament have pledged to try to engineer such a vote. But they lack a single vote to force a formal parliament debate on the measure.

Opposition leaders and Galstanyan hope the missing vote will come from Ishkhan Zakaryan, a nominally independent deputy who left the opposition Pativ Unem bloc in 2022. Galstanyan said on May 12 that Zakaryan "didn't refuse to join this process."

Zakaryan, who rarely attends sessions of the National Assembly, could not be reached for comment. He was not spotted inside the parliament building either.

Lawmakers representing Pashinyan's Civil Contract party seemed confident that Zakaryan will not join the opposition push for regime change. Even if he does join, the opposition will have to win over at least 18 of the 71 Civil Contract lawmakers. Parliamentary leaders of Pativ Unem and the larger Hayastan alliance declined to comment on how they plan to muster sufficient support for their planned

motion of censure.

Galstanyan and antigovernment activists accompanying him attracted a massive crowd to Republic Square on May 9 when they reached Yerevan following a five-day march that began in Kirants, one of the villages in the northern Tavush province adjacent to the border areas which Pashinyan's government wants to cede to Azerbaijan. Galstanyan for the first time demanded Pashinyan's resignation during that rally. The two opposition groups represented in the Armenian parliament were quick to assure him to that they will try to initiate a parliamentary vote of no confidence in the prime minister.

Galstanyan reiterated those demands as he addressed the protesters in the city's central Republic Square in the evening. He charged that Pashinyan lost legitimacy after deciding to hand over several disputed border areas to Azerbaijan. He pointed out that the premier had pledged not to make such concessions in the run-up to the last general elections held in 2021.

Accordingly, the outspoken cleric wearing an unusual white priest robe vowed to continue campaigning for Pashinyan's removal from power. At the same time, he urged supporters to demonstrate "patience" and brace themselves for sustained street protests that could last longer than many of them expected.

"We must continue our civil disobedience actions," Galstanyan told reporters. "We cannot retreat and back down in any way."

A Mari Usque Ad Mare

MINISTER SAJJAN ANNOUNCES \$3.7-MILLION IN FUNDING FOR BC'S ECONOMIC GROWTH

In a press briefing during Economic Development Week, Harjit S. Sajjan, Minister of International Development and Minister responsible for the Pacific Economic Development Agency of Canada (PacifiCan), announced new PacifiCan funding of \$3.7-million for four projects across British Columbia. The first three projects will be funded through the Community Economic Development and Diversification program, which will receive \$3.2-million and the last project will be funded through the Regional Innovation Ecosystems program, which will receive around \$499,000. These projects will aim to strengthen British Columbia's communities by creating jobs and providing the necessary resources for economic growth.

Minister Sajjan said: "During Economic Development Week, we are shining a spotlight on B.C.'s thriving businesses and vibrant communities. Today's investments demonstrate the Government of Canada's dedication to economic development across British Columbia. Investing in innovation, strong communities and our workforce is laying the groundwork for prosperity for British Columbians today and well into the future."

Sarah Thomas, Director of Indigenous Programs, Clear Seas said: "We raise our hands to PacifiCan; their support of our Indigenous Marine Career Advancement Program (IMCAP) grants us the opportunity to provide Indigenous peoples with access to education, training, and career pathways in both the blue economy and within communities. IMCAP aims to facilitate Indigenous peoples' meaningful involvement in the marine industry while addressing skill and labor shortages, fostering an inclusive ecosystem of partners, industry, participants, and communities, all working together to support talent and promote sustainable growth."

CANADA INVESTS IN IMPROVING WOMEN'S ECONOMIC PARTICIPATION IN MALE CENTRIC INDUSTRIES

In a recent declaration made on behalf of the federal government by Marci Ien, Minister for Women and Gender Equality and Youth, a new \$920,000 investment was announced that aims to much improve women's economic participation. This funding will be provided through the project called Supporting Women's Access to Employment, Retention, Advancement in Male Dominated Fields, that will see to help address the ongoing barriers that women face and simultaneously showcasing the unique skills and perspectives they bring to these industries.

"When we increase involvement and open the doors so that everyone is able to participate, we are challenging gender stereotypes. When we encourage women and gender-diverse communities to take part in non-traditional industries, we are investing in our economy. This investment in resources isn't just about equality—it's about leveraging untapped potential to amplify productivity, drive inclusive growth, and forge a path towards a more equitable future for all Canadians," said Minister Ien.

Nour Hachem, President and Founder, Build A Dream said: "Build a Dream is committed to dismantling systemic barriers for women in male-dominated fields and promoting equity across workplaces nationwide. Through this funding, we will conduct industry assessments which will lay the groundwork for tailored strategies to drive positive change. We will establish a robust mentorship program that will provide vital support networks and foster a sense of belonging for women in the trades. Together, we are shaping a future where every woman can thrive in her chosen profession, and where diversity is not just embraced, but celebrated."

GOVERNMENT OF CANADA INVESTS IN SUPPORT FOR YOUTH EMPLOYMENT

In a recent press briefing made on behalf of Patty Hajdu, Minister of Indigenous Services and Minister responsible for FedNor, Anthony Rota, MP for Nipissing-Timiskaming, announced a new Government of Canada investment of \$164,000 that will be used to aid Youth centred employment and create support for entrepreneurship in Northern Ontario.

The two companies, North Claybelt Community Futures Development Corporation and Near North Mobile Media Lab, will use the funding for revamping the current youth entrepreneurship training program, to help youth gain valuable knowledge in the business world, as well as using the funding to hire a youth intern to aid in coordinating biennial Ice Follies Festival on Lake Nipissing.

"Today's funding gives the talented youth of Northern Ontario a fair chance at success, one to help develop their on-the-job skills and give them equitable opportunities in today's workforce. This investment will help support our business and grow an economy in Northern Ontario that is fair for all generations," said Minister Hajdu.

"This \$164,100 investment will provide important on-the-job training for young Canadians and foster the spirit of entrepreneurship that is vital to the future prosperity of our region. Today's announcement shows that the Government of Canada understands the importance of our youth for our collective future, and we will continue to be there to support future opportunities right here in Northern Ontario," said MP Rota.

ISHKHAN GHAZARIAN

The Zoryan Institute commemorates April 24 through reaffirming the importance of genocide education

YEREVAN (Zoryan Institute of Armenia) — April being a month dedicated to genocide awareness, is a critical time to emphasize the relevance of genocide education and the critical need to combat prejudice and violence in today's world.

Today, a question was raised in the Turkish Media:

".....Question: Armenian Prime Minister Nikol Pashinyan recently refrained from using the term "genocide" when talking about the events of 1915. He just said "big disaster". This was interpreted as a reflection of the voters who brought him to power, a demand for normalization in the region. The same Pashinyan also criticized Mount Ararat's inclusion in the state coat of arms, saying that it was within the borders of Türkiye. What do you think about this attitude that seems to be in favour of peace?....."

The Zoryan Institute would like to take a moment to reply to that question.

On March 7, 2000, a statement by 126 Holocaust Scholars, Holders of Academic Chairs, and Directors of Holocaust Research and Studies Centers was made and their petition appeared in the New York Times, on June 9, 2000.

"126 HOLOCAUST SCHOLARS AFFIRM THE INCONTESTABLE FACT OF THE ARMENIAN GENOCIDE AND URGE WESTERN DEMOCRACIES TO OFFICIALLY RECOGNIZE IT.

At the Thirtieth Anniversary of the Scholar's Conference on the Holocaust and the Churches Convening at St. Joseph University, Philadelphia, Pennsylvania, March 3-7, 2000, one hundred twenty-six Holocaust Scholars, holders of Academic Chairs and Directors of Holocaust Research and Studies Centers, participants of the Conference, signed a statement affirming that the World War I Armenian Genocide is an incontestable historical fact and accordingly urge the governments of Western democracies to likewise recognize it as such.

The petitioners, among whom is Nobel Laureate for Peace Elie Wiesel, who was the keynote speaker at the conference, also asked the Western Democracies to urge the Government and Parliament of Turkey to finally come to terms with a dark chapter of Ottoman-Turkish history and to recognize the Armenian Genocide. This would provide an invaluable impetus to the process of the democratization of Turkey."

With the current state of crisis around the globe, including in Ukraine, Israel-Gaza, and Artsakh (Nagorno-Karabagh) among others, in mind, Dr. Jennifer Rich, Zoryan Academic

Board member and editor of the academic journal, *Genocide Studies International*, reflects on the latest issue, 15.2 and the overlapping experiences that people share.

"[At the time of this publication], the intractable conflict between Israel and Hamas is playing out in real-time on my television, ethnic Armenians continue their forced displacement from Artsakh, and the war in Ukraine rages on. To begin to make sense of the violence, it is imperative to draw connections between now and then, present and past. Genocide scholars—as well as activists, policymakers, and politicians—need to think outside the disciplinary boxes we so often inhabit. We tend to think about the field of Genocide Studies as one rooted in the past, as a field dominated by historians. This general issue of *Genocide Studies International*, however, shines a bright light on the path, sometimes hidden or overlooked, that connects events across vast spans of time.

The articles by Edita Gzoyan and Stephan Astourian, both about the Armenian Genocide, illustrate the long afterlife of violence as a force that shapes the present. Gzoyan's article highlights the long-overdue need to move from a culture of impunity to one of accountability. After articulating the process through which the concept of crimes against humanity was developed in the wake of the Armenian Genocide, she exposes the unacceptable truth that there were no legal, or other, consequences for perpetrators of the atrocities. Astourian, in a historiographic appraisal of Armenian Genocide studies, clearly demonstrates that additional research in the field will help fight against the culture of impunity and finally hold the guilty to account. He argues that "we have not yet thoroughly exploited many relevant archival funds, and efforts should be made in this regard," and that until this happens, we are unable to accurately determine whether the intent to "exterminate the Armenians already existed before World War I."

The articles written by Lauren Grant and Christopher Harrison each spotlight current atrocities that have long and violent pasts. Grant's fieldwork in Canada and Guatemala informs her contribution, which argues that "femicidal and sexual gender-based violence faced by Indigenous women ... is a cause

and consequence of these states' failures to effectively guarantee Indigenous women's intersecting socioeconomic rights, namely their right to adequate housing." She exposes the intertwined economic and political interests of these two nation-states that have led to a system of "legal violence," as well as the complicity of international human rights organizations in allowing the rights of Indigenous women to remain violated.

Harrison's timely article uses the recent atrocities committed by the Wagner Group in Bucha, Ukraine to argue that "the expendability of penal battalions has provided genocidal regimes with ample fodder for conventional wars, genocidal warfare, and cases in which such conscripts may become either perpetrators or victims." His article traces the history of penal battalions, demonstrates "the evolution of Wagner as a significant force in global politics and conflict," and—ultimately—suggests that "prosecution, prevention, or intervention will become even more difficult than it already is for institutions of international law.

April 24th, is the day that the entire world, Armenians, and those who stand for humanity, reflect on the memories of those who perished in the 1915 Armenian Genocide.

We urge the Armenian government to remember the "Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide."

In the present Convention, genocide means any of the following acts committed with intent to destroy, in whole or in part, a national, ethnical, racial or religious group, as such:

- (a) Killing members of the group;
- (b) Causing serious bodily or mental harm to members of the group;
- (c) Deliberately inflicting on the group conditions of life calculated to bring about its physical destruction in whole or in part;
- (d) Imposing measures intended to prevent births within the group;
- (e) Forcibly transferring children of the group to another group.

Clause number two of the convention above emphasizes the **intent to destroy in part**. Numbers killed do not make a mass atrocity into a genocide.

OVER 170...

continued from page E1

"The impeachment process is under discussion," Gegham Manukyan of the opposition Hayastan alliance told RFE/RL's Armenian Service. "Legal and technical issues will be clarified later."

Hayastan and the other parliamentary opposition force, Pativ Unem, hold only 35 of the parliament's 107 seats. Virtually all other seats are controlled by Pashinyan's Civil Contract party.

The Armenian constitution also stipulates that parliament factions demanding a no-con-

fidence vote must nominate a candidate for the post of prime minister. Opposition leaders insisted that they have not yet discussed any such nominees with Galstanyan. The latter was coy about the extraordinary possibility of his own candidacy when he spoke to journalists throughout the day.

Significantly, Galstanyan confirmed reports that he holds not only Armenian but also Canadian citizenship. The constitution bars dual citizens

from serving as prime minister.

Galstanyan, who lived in Canada from 2003-2013 and now heads the church's Tavush Diocese, has faced scathing attacks from Pashinyan's political allies ever since the outbreak of the protests against the territorial concessions to Baku on April 20. During an April 30 session of the National Assembly, Civil Contract deputies branded him a Russian spy, accused him of provoking another war with Azerbaijan and even called on Armenian border guards to forcibly draft the 52-year-old archbishop.

(RFE/RL)

Crown Pastries
 حلويات لتاج

Fine Middle Eastern Pastries

SCARBOROUGH

1279 Kennedy Rd, Ontario
 (416) 615-7000

MISSISSAUGA

5083 Dixie Rd, Unit D3, Ontario
 (905) 602-2018

SCARBOROUGH

2086 Lawrence Ave E., Ontario
 (647) 351-2015

OAKVILLE

407 Iroquois Shore Rd, Ontario
 (905) 339-2021

Crownpastries.com



GARDERIE NAREG



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ուրախությամբ կը յայտարարենք, որ Լաւալի մէջ գտնուող «Նարեկ» վարժարանի մանկամտուրը, շինարարական պատճառներով շրջան մը փակ մնալէ ետք, ընդառաջելով ծնողներու փափաքին յառաջիկայ Սեպտեմբերին, 2024-2025 տարեշրջանին, դարձեալ պիտի բանայ իր դռները՝ ընդունելով 2-էն մինչեւ 4 տարեկան երեխաները, որոնք կը յանձնուին փորձառու խնամատարներու հոգատարութեան:

Ձեր մանկան հետագայի ուսումնական լաւագոյն պատրաստութիւնը մտածելով՝ եթէ կը ծրագրէք արձանագրել զայն «Նարեկ» վարժարանի մանկամտուրը յաւելեալ մանրամասնութեանց համար հաճեցէք հեռաձայնել վարժարանիս հեռաձայնի թիւին (450) 680 1168 եւ ժամադրութիւն առնելով ներկայացրէք դպրոցի տնօրէնութիւն: Մանկամտուրը պիտի գործէ «Նարեկ» վարժարանի նորոգուած մանկամտուրի բաժնէն ներս: Ինչպէս նաեւ ան պիտի ունենայ իր նորակազմ խնամատար անձնակազմը:

Այս առթիւ՝ կ'ուզենք նաեւ յիշեցնել, որ Նախակրթարան եւ Երկրորդական կարգերուն արձանագրութիւնները կը շարունակուին:

Տնօրէնութիւն՝
 Նարեկ վարժարանի



Տօնակատարութիւն

65

Ա Մ Ե Ա Կ

Հովանաւորութեամբ՝
 Գերշ. Տ. Բարգէն Արք. Չարեանի
 Առաջնորդ Գանատայի Հայոց Թեմին

Նախագահութեամբ՝
 Տիկին Աննա Փիլիկեանի

Ս. Յակոբ եկեղեցույ «Դրօ եւ Աննա Փիլիկեան»
Շաբաթօրեայ վարժարանի
 65-ամեակին առիթով

Հիւրասիրութիւն

տեղի կ'ունենայ Հինգշաբթի, 30 Մայիս 2024-ի
 երեկոյեան ժամը 7:00-ին

Մոնթրէալի Հայ Կեդրոնի Ա. Ահարոնեան սրահին մէջ
 3401 rue Olivar-Asselin, Montréal, QC, H4J 1L5

Ձեր ներկայութիւնը հաստատեցէ՛ք
 20 Մայիս 2024-էն առաջ՝
 (514) 332-1373, poste 6
 direction@ecoledusamedisourphagop.com



TRACK BORN. ROAD READY.



**LEXUS
RX**

2024 RX 350

STARTING FROM
\$66,423*



2024 RX 350 AWD F SPORT 1



**LEXUS GABRIEL
ST-LAURENT**

3303, ch. de la Côte-de-Liesse
Saint-Laurent, QC H4N 3C2
lexusgabrielstlaurent.com
514 747-7777

*Vehicle Price reflects Manufacturer's Suggested Retail Price (MSRP) in Canadian dollars and includes Freight & PDI of \$2,205, Air Conditioning Charge of \$100, Tire Levy of \$22.50, and Dealership Fees of up to \$595. Vehicle Price does not include GST, QST, insurance, license, registration, Luxury Surcharge (if and where applicable) and if leased or financed - applicable RDPRM fee of up to \$44.40 and RDPRM administration fee of up to \$4 (varies by lease/loan/term/province). A Lexus Dealership is free to set its own selling price for Lexus products and services. Contact your Lexus Gabriel St-Laurent dealer for complete details.

ANI BAKERY LTD **Middle Eastern Pizza Lahmajoun**

Սեփականատեր՝ Արսեն Տապապաղեան

Ուր կը գտնէք հայկական եւ արաբական լահմաճունի տեսակներ՝ փոքր եւ բնական չափերով: Լահմաճունը կը պատրաստենք մեր չափերով եւ յաճախորդներուն պահանջքին համաձայն՝ միսը իրենցմէ կամ մեզմէ: Կը պատրաստենք եւ կը ծախենք նաեւ թահինով հաց, պանիրով հաց եւ մենեիշ: Միշտ պատրաստ ենք ձեր ապսպրանքներուն գոհացում տալու ուրախ եւ տխուր առիթներով:

Address: 25 Howden Road, Unit #2, Scarborough, Ontario M1R 3C3 | **Phone:** (416) 285-7164

Բաց ենք շաբաթը վեց օր, կիրակի մինչև կէսօրէ ետք՝ ժամը 2:00 (Երկուշաբթի փակ)

**Փորձեցէք եւ
գոհ պիտի մնաք**



GENOCIDE STUDIES INTERNATIONAL

Issue 15.2 Features:

From War Crimes to Crimes against Humanity and Genocide: Turkish Responsibility after World War I

Edita G. Gzoyan

Armenian Genocide Studies: Development as a Field, Historiographic Appraisal, and the Road Ahead

Stephan H. Astourian

Legal Violence and the Gendered Necropolitics of Coloniality: Femicide, Socioeconomic Marginalization, and Housing Rights Violations against Indigenous Women in Guatemala and Canada

Lauren E. Grant

Pennal Battalions and Genocidal Warfare: History's Warnings, Wagner's Global Footprint, and Ukraine

Christopher Harrison

High School Essays

Quality Genocide Education in American Schools: An Armenian Lens for Hope

Zepure Merdinian

What Obligation Does the Global Community Have to Prevent Genocide, and What Form(s) Should these Prevention Efforts Take?

Soline Fisher



Zoryan Institute

Visit: utpjournals.press/loi/gsi



FOR SALE 84 Gunton St
Aurora, across Magna Golf Course
 Brand New - 3 Br, 2 1/2 Baths
 3 Storey Townhome 1,665 sq ft
 \$1,278,888 asking




FOR SALE
 Yonge/Finch 1BR+Den & 2 Baths
 594 sqft TTC steps away!
 \$639,888



FOR SALE - St. Catharines
 365 Geneva St #503 1BR 1 Bath Condo
 \$338,000 asking



FOR LEASE
 Toronto, The Ki **LEASED!**
 \$5,400/Month asking



FOR SALE BUSINESS in
 Markham
 Manufacturer & Supplier of
 Architectural Plaster Mouldings



Gary (Կիրո) Chahinian
 President, Broker of Record
 416-258-8892



Gabriel Chahinian
 Broker
 647-580-5818



Christine Sarkissian
 Broker
 416-258-8867

Հորիզոն | www.horizonweekly.ca

MAISON Des Nœuds
Pierre Halteh
 (514) 910 - 0833
 (450) 682 - 0059
 710 Bd. Curé-Labelle, Chomeday
 Laval, QC. H7V2T9

Sutton performer inc.
ALBERT ARKILANIAN
 IMMOBILIER | REAL ESTATE
 aarkilanian@sutton.com
 www.albertarkilanian.com
 Cell: 514.962.8822

HONDA
HONDA GABRIEL
 7000, boul. Henri-Bourassa Est
 Montréal-Nord, QC H1G 8C4
 www.hondagabriel.com
Tro Bachekjian
 Représentant des ventes
 Véhicules d'occasion
 Pre-owned
 Sales Consultant
 tbachekjian@gabriel.ca
 Tél.: 514 327-7777
 Poste : 4139
 Téléc. : 514 262-8019
 CONCESSIONNAIRE DE QUALITÉ

ALYA
 BIJOUTERIE
 JEWELLERY
 (514) 995-6555
 ayla.jewellery@hotmail.com
 3678 Boulevard Saint-Martin O,
 Laval, QC H7T 1A8

X-LINE LOGISTICS
 24/7 delivery services for seamless and secure
 shipments between Canada and the USA
 Special Events, Trade Shows, Inside Delivery,
 Same Day Delivery, White Glove Services, Warehousing
 Operation Manager Raffi Sevan
 Tel: 514-968-3281, 514-554-8039, Email: dispatch@x-line.ca
 Montreal: 4425 Boul. Poirier, St-Laurent, Qc, H4R 2A4
 Toronto: 1149 Kennedy Road, Scarborough, On, M1P 2K8

ASSEMBLÉE NATIONALE DU QUÉBEC
SONA LAKHOYAN OLIVIER
 DÉPUTÉE DE / MNA FOR
 CHOMEDEY
 Sona.LakhoyanOlivier.CHOM@asnat.qc.ca
 450-686-0166

Serge Keuroghlian
 Courtier immobilier
 514-892-5649
 skeuroghlian@sutton.com
Sutton
 groupe sutton - excellence inc.
 Agence immobilière
 1555, boul. de l'Avenir bureau 100
 Laval (Québec) H7S 0N5
 B 450-662-3036
 www.sergokeuroghlian.com

KRIKOR MAROUNIAN RLU
 Independent Financial Security Broker
 Life Insurance • Disability & Critical Illness Insurance
 Group Insurance • RRSP/TFSA/RESP
 Travel/Visitor Medical Insurance
 11820 General Giraud
 Montreal, QC H4J 2H6
 Res: (514) 332-7021
 Fax: (514) 731-7499
 Cell: (514) 927-2666
 krikormar@gmail.com

Pâtisserie Samadi
 as fils
 Tél.: 514.315.9572
 1 5995, boul. Gouin Ouest, #102
 Montréal, QC. H4J 2P8
 www.patisseriesamadi.ca / zakaria@patisseriesamadi.ca
 Tél.: 514.507.9573
 2 595, boul. de la Côte-Vertu
 St-Laurent, QC. H4L 1X8

Le Comité des Nations Unies contre la torture publie des conclusions sur l'Azerbaïdjan

WASHINGTON—Le Comité des Nations Unies contre la torture a publié le 13 mai ses conclusions sur les violations du droit international humanitaire et du droit des droits de l'homme liées au traitement des arméniens de souche ou nationaux par l'Azerbaïdjan, qui ont été jugées «totalement inacceptables», a rapporté l'Assemblée arménienne d'Amérique.

L'Azerbaïdjan a fait l'objet de «vives critiques» pour pratiques illégales au regard des normes internationales de justice dans une section consacrée au «Conflit au Haut-Karabagh», où il a souligné sa préoccupation face aux «violations graves et graves du droit international humanitaire et du droit des droits de l'homme commises», par les forces militaires azerbaïdjanaises contre les prisonniers de guerre et autres personnes protégées d'origine ethnique ou nationale arménienne.

Dans une déclaration publique, le Comité des Nations Unies s'est déclaré «alarmé par les allégations d'exécutions extrajudiciaires, de torture et de mauvais traitements infligés à des Arméniens nationaux et ethniques lors de conflits armés et d'opérations antiterroristes, ainsi que par le manque perçu d'enquêtes et de poursuites contre ces personnes. ces allégations.

Le Comité s'est également dit préoccupé par le maintien en détention de 23 personnes d'origine ethnique ou natio-

nale arménienne et a appelé à «des enquêtes indépendantes, impartiales, transparentes et efficaces sur les allégations de violations graves et a exhorté l'État partie à traduire les responsables en justice».

Le rapport souligne que «le droit international humanitaire est appliqué dans tous les conflits armés internationaux et non internationaux auxquels l'État partie est partie» et que les enquêtes et poursuites incluent «les actes de toute personne occupant un poste de commandement ou de responsabilité supérieure qui savait ou aurait dû savoir que ses subordonnés avaient commis, ou étaient susceptibles de commettre, des exécutions extrajudiciaires, des actes de torture ou des mauvais traitements, ou d'autres crimes de guerre, et n'a pas pris les mesures préventives raisonnables et nécessaires.

Le rapport de l'ONU aborde également méthodiquement un large éventail de violations commises par le gouvernement azerbaïdjanais contre sa propre population, notamment des allégations de torture et de mauvais traitements, le harcèlement des défenseurs des droits de l'homme et des journalistes, les crimes de haine, les discours de haine et la discrimination, les discriminations fondées sur le genre, et la violence domestique, les châtiments corporels, entre autres préoccupations.

(Armenews)

Ararat Mirzoyan a qualifié ses anciens collègues des Affaires étrangères de « déserteurs »

EREVAN—Le ministre des affaires étrangères, Ararat Mirzoyan, s'en est pris le 13 mai à son prédécesseur et à des dizaines d'autres diplomates à la retraite impliqués dans les manifestations contre les concessions territoriales accordées par le gouvernement arménien à l'Azerbaïdjan.

Leur Conseil diplomatique pan-arménien (PADC), créé le mois dernier, a critiqué la politique étrangère du gouvernement arménien avant de s'aligner sur l'archevêque Bagrat Galstanian, le leader de la protestation qui exige la démission du Premier ministre Nikol Pashinian.

Un rapport rédigé par la PADC a été présenté lors du dernier rassemblement de Galstanian qui s'est tenu la veille à Erevan. La PADC insiste sur le fait que la décision de Pashinian de céder plusieurs zones frontalières à l'Azerbaïdjan est illégale et dangereuse pour l'Arménie en l'absence de cartes ou d'autres mécanismes convenus pour délimiter l'ensemble de la frontière entre l'Arménie et l'Azerbaïdjan.

Le rapport rejette les arguments de M. Pashinian selon lesquels Bakou et Erevan ont convenu que la délimitation de la frontière devait se fonder sur la déclaration d'Alma-Ata de 1991, dans laquelle les anciennes républiques soviétiques nouvellement indépendantes se sont engagées à reconnaître mutuellement leurs frontières de l'ère soviétique. Il a affirmé que la déclaration ne faisait référence à aucune carte concrète montrant ces frontières en détail.

M. Mirzoyan a balayé ces critiques lorsqu'il a été invité à les commenter lors d'une conférence de presse conjointe avec le ministre des affaires étrangères de Malte, Ian Borg, en visite dans le pays.

« Les diplomates expérimentés que vous mentionnez sont probablement des déserteurs qui ont quitté leur poste, les tranchées qui leur avaient été assignées, à une époque où le territoire souverain de l'Arménie était soumis à une agression militaire », a-t-il déclaré.

(RFE/RL)

Un vent de fronde souffle sur Erevan

EREVAN—Six ans presque jour pour jour après l'accession au pouvoir de Nikol Pashinian, le 8 mai 2018, au terme d'une marche triomphale qui depuis son Tavoush natal, l'avait conduit à Erevan où l'attendait une foule immense de manifestants galvanisés par son slogan anti-corruption visant les tenants de l'ancien régime, balayés par sa «révolution de velours», un vent de révolte d'une toute autre nature souffle sur la capitale arménienne, cette fois encore depuis le Tavoush, attisé par l'accord arméno-azéri du 19 avril relatif à la cession à l'Azerbaïdjan de quatre villages arméniens frontaliers de cette province septentrionale de l'Arménie, décidée par Pashinian pour conjurer la menace d'une nouvelle guerre que ferait planer Bakou.

Conduit par le chef du diocèse du Tavoush de l'Église arménienne, Mgr Bagrat Galstanian, depuis l'une des localités concernées par cette cession territoriale, Kirants, l'épicentre de ce mouvement de protestation spontané, la cortège de plusieurs centaines de personnes, grossi par de nombreux autres marcheurs, malgré les tentatives d'intimidation des forces de police, au fil de sa progression vers Erevan sur un parcours de près de 200 km, est arrivé le 9 mai, au terme de 5 jours de marche, dans la capitale arménienne, où il a été accueilli par des dizaines de milliers de sympathisants. Un rassemblement anti-gouvernemental d'une ampleur sans équivalent depuis l'arrivée au pouvoir de Pashinian, ouvertement défié par les manifestants qui exigent sa démission.

La décision du leader arménien de céder Kirants et trois autres villages du Tavoush à l'Azerbaïdjan pour donner le coup d'envoi du processus de démarcation de la longue frontière commune avec le voisin et ennemi du Sud Caucase, censé sceller la paix à venir selon les autorités arméniennes, a suscité une levée de boucliers: et ce, bien au-delà des régions du Tavoush directement concernées, dont les habitants, peu convaincus par les justifications présentées en personne par Pashinian, soutiennent que l'accord arméno-azéri controversé isolera les localités amputées et les fragilisera face à d'autres attaques d'un régime azéri belliqueux, dans une Arménie déjà sonnée par la défaite militaire face à l'Azerbaïdjan fin 2020 parachevée par la disparition du Haut-Karabagh arménien tombé en octobre 2023 sous le plein contrôle de Bakou, dont l'armée occupe par ailleurs plusieurs régions frontalières de l'Arménie.

Après cette série de coups de boutoir, la société arménienne, du moins en partie, semble être sortie de sa torpeur pour s'élever contre une politique jugée défaitiste des autorités arméniennes, dont elle redoute plus de concessions encore.

Mgr Galstanian, qui a fait l'objet des critiques les plus dures de Pashinian, qui est déjà en très mauvais termes avec l'Église arménienne et qui accuse son mouvement de chercher à provoquer une nouvelle guerre avec l'Azerbaïdjan, a une fois encore condamné «ce processus unilatéral illégal lorsqu'il s'est adressé à la foule immense rassemblée sur la place de la République d'Erevan, haut-lieu du pouvoir politique arménien. «Nous sommes venus ici pour réclamer des réponses au chef du gouvernement de l'Arménie qui a effectué plusieurs visites dans nos localités et a menti, trompé, puis intimidé et menacé la population », a déclaré l'ecclésiastique en martelant

: «Nous sommes venus pour réclamer des réponses pour ces menaces».

Dans la foulée, l'évêque du Tavoush, qui bénéficie du soutien à peine voilé de l'Église apostolique arménienne et de son chef suprême, le catholicos Karékine II, a accusé le gouvernement de Pashinian d'incompétence et de mauvaise gouvernance en le rendant responsable de la reconquête du Haut-Karabagh par l'Azerbaïdjan. «Ce gouvernement a totalement failli en termes de gouvernance du pays et a brisé tout son système de sécurité», a accusé Mgr Galstanian. Il s'est dit prêt à rencontrer le premier ministre et à «discuter de toutes les modalités de sa démission».

Pashinian ayant comme on pouvait s'y attendre, ignoré ses exigences, Galstanian a appelé à la tenue d'un vote d'une motion de censure au Parlement visant le premier ministre et a indiqué qu'il rencontrerait les députés pour discuter de la possibilité d'«organiser ce processus». Après une brève discussion avec certains d'entre eux peu de temps après, le prêtre a fait savoir que les deux groupes d'opposition représentés dans le Parlement arménien se seraient engagés à initier une motion de censure «dans les jours à venir», une initiative à l'issue hasardeuse dans un Parlement contrôlé par le Parti Contrat civil de Pashinian.

Galstanian a aussi annoncé que le mouvement de protestation dont il a pris la tête engagera des «actions pacifiques de désobéissance civile» à Erevan et au-delà. Pour sa part, il devait occuper toute la nuit la place centrale de Erevan pour donner le coup d'envoi de la campagne annoncée

Dans la matinée du 9 mai, les dirigeants de la police arménienne et du Service de sécurité nationale avaient mis en garde les leaders du mouvement de protestation contre toute «action troublant l'ordre public».

Pashinian, dont les alliés politiques n'ont pas ménagé leurs critiques contre l'archevêque ces dernières semaines, était monté au créneau deux jours auparavant pour accuser les leaders du mouvement de chercher à provoquer une autre guerre avec l'Azerbaïdjan dans l'espoir de le renverser. Il réaffirmait lors d'une conférence de presse que l'Azerbaïdjan envahirait l'Arménie s'il cédait à leurs demandes de freiner le processus de cession de territoires.

Galstanian et les représentants de l'opposition arménienne ont récusé de tels arguments. Les leaders de l'opposition affirment que Pashinian lui-même, par sa politique de concessions unilatérales, incite Bakou à exiger davantage de territoires de l'Arménie et à recourir à la force dans cet objectif.

Les principales forces d'opposition de l'Arménie ont salué le mouvement du Tavoush et s'y sont même ralliées. Mais elles ne semblent pas être directement associées à la campagne menée par Galstanian. Le statut d'ecclésiastique du leader de ce mouvement de protestation incite par ailleurs les formations politiques à une certaine prudence, alors que Pashinian qui, en 2023, avait déjà accusé l'Église de se mêler de politique et avait pris à partie le catholicos qui lui reprochait son défaitisme et le rendait responsable de la perte du Karabagh, ne devrait pas manquer d'accuser Mgr Galstanian de mener une contre-révolution et de faire le jeu de la Russie.

(Armenews)

Raffi Hovhannisyan pour un changement complet de gouvernance

EREVAN—Dans une interview à Tert.am Raffi Hovhannisyan, ministre des Affaires étrangères de la République d'Arménie (1991-1992) et chef du parti «Patrimoine», a exprimé son soutien au mouvement lancé par Monseigneur Bagrat Galstanian. Il a notamment

déclaré : «Notre patrie est en danger, nous le savons tous, et c'est l'alarme de cette perte, la croyance en la renaissance qui a uni nos compatriotes. La dernière étape de cette lutte se situe dans nos villages du nord, la région de Tavoush, et c'est là que la leçon spirituelle a pris le dessus»

Une chose est claire : l'Arménie réelle, l'Arménie historique, l'histoire de l'Arménie et du peuple arménien, Aragats et Masis, l'État et la patrie, exigent tous ensemble un changement complet», a estimé Raffi Hovhannisyan.

(Armenews)

De la difficulté de tracer une frontière sans carte à l'appui et sous la menace

Tatevik Hayrapetyan est historienne, spécialisée dans la politique étrangère, la culture d'État et l'histoire de l'Azerbaïdjan. Elle a été élue députée en 2018 sur la liste du Parti du contrat civil au pouvoir, mais s'est depuis lors classée dans l'opposition. Elle vient de fonder Bell, un mouvement civique. Cette entrevue avec elle a été publiée le 8 mai sur le site caucasuswatch.de.

C.W. : Il existe un accord entre l'Azerbaïdjan et l'Arménie qui est salué comme un prélude à la paix. Cet accord a provoqué des manifestations en Arménie. Pouvons-nous commencer par décrire ce qui a été convenu ?

Commençons par le fait que cette démarcation a été négociée sous la menace de guerre de l'Azerbaïdjan, qui exigeait le contrôle du Tavush. Deux semaines avant cet accord sur les villages frontaliers — que le gouvernement arménien présente comme une délimitation et une démarcation — le ministère de la défense de l'Azerbaïdjan diffusait de la désinformation, accusant les Arméniens de provocations et d'agressions. Il menaçait de recourir à la violence. Permettez-moi de vous rappeler que cette chaîne d'événements a été confirmée par la mission civile européenne en Arménie.

Pendant ce temps, le Premier ministre arménien, M. Pachinian, rencontrait les habitants des villages frontaliers, exprimant ses craintes que l'Azerbaïdjan ne s'engage dans une nouvelle agression. Toutes ces consultations et tous ces pourparlers ont eu lieu sous la menace imminente d'une guerre.

Le problème est que si nous discutons de la démarcation des frontières, nous devons nous référer aux cartes sur lesquelles ce processus est basé. Or, aucune carte n'a été approuvée par les deux parties; il n'est fait mention que de la déclaration d'Alma-Ata, qui n'est qu'une déclaration sans carte. Par conséquent, il me semble qu'il s'agit d'une concession unilatérale de l'Arménie, présentée comme une mesure préventive contre une guerre éventuelle. Cela nous amène à une autre question, à savoir l'absence de médiateur.

C.W. : À qui Pachinian fera-t-il appel si Bakou lance une nouvelle agression à la suite de ces concessions unilatérales d'Erevan ?

À personne. En fin de compte, l'Azerbaïdjan s'assure une meilleure position dans les négociations en menaçant la population civile arménienne résidant dans ces villages. Le peuple arménien a déjà pu constater au cours des trois dernières années que toutes ces concessions unilatérales n'empêchent pas la guerre ou l'agression. Au contraire, elles semblent encourager le Bakou officiel à formuler de nouvelles exigences, ce qui élargit encore leur liste de souhaits.

C.W. : Vous vous opposez à cet accord. Face à l'opposition dans la rue, le gouvernement spéculait souvent sur l'identité des instigateurs des manifestations : L'Iran, la Russie, l'opposition et les variantes de la cinquième colonne. Quels sont précisément les problèmes soulevés à Erevan pour critiquer ce qui a été convenu ?

Pour parler franchement, je me suis récemment rendu au Tavush et j'ai discuté avec des personnes confrontées à cette nouvelle réalité. Contrairement à ce que la

propagande laisse entendre, il n'y a pas actuellement de demande généralisée de démission de M. Pachinian. Au contraire, il y a une forte demande d'arrêt du processus car, selon les termes de l'accord, l'Azerbaïdjan a beaucoup à gagner alors que l'Arménie ne gagne rien.

Imaginez la situation d'une personne qui apprend que les tombes de ses proches vont être remises à l'Azerbaïdjan, ou d'une autre qui découvre que la terre dont elle est légalement propriétaire et sur laquelle elle a construit sa maison va être cédée à l'Azerbaïdjan. Il est compréhensible que les gens descendent dans la rue, car ils considèrent que ce processus menace de rendre leur vie insupportable.

De plus, il est difficile de croire que l'Azerbaïdjan a réellement changé d'attitude à l'égard du peuple arménien, surtout après le nettoyage ethnique et la déportation forcée des Arméniens du Haut-Karabagh. En résumé, les réunions et les manifestations se déroulent principalement dans le Tavush. Bien qu'il y ait des actions plus petites et spontanées à Erevan — par l'opposition — je ne vois pas Erevan connaître le même niveau d'agitation qu'en 2018. L'objectif principal de ces actions est de s'assurer que les citoyens ordinaires restent vigilants et empêchent des développements qui pourraient s'avérer dangereux pour l'Arménie.

C.W. : Le gouvernement soutiendra souvent que le prix de la paix est de faire des choix difficiles. Vous avez un accès unique au discours politique azerbaïdjanais et arménien. En quoi cela constitue-t-il un prélude à la paix et en quoi cela ne l'est pas ?

Lors d'un récent discours, le président Aliiev a clairement indiqué que le processus en cours n'avait rien à voir avec la paix. Il a déclaré explicitement : «La délimitation des frontières et l'accord de paix sont deux questions distinctes. Je pense qu'il serait erroné de les confondre et de faire dépendre l'une de l'autre. Pour une raison très simple : notre frontière de 1000 km avec l'Arménie — plus ou moins — a été occupée pendant 30 ans. De la montagne Murov de Kalbajar à la rivière Araz, il y a environ 500 km. À l'époque soviétique, même lorsque nous avions des frontières administratives, la frontière terrestre entre la République soviétique d'Arménie et la République soviétique d'Azerbaïdjan était floue. La plus grande partie de la frontière est inhabitée, avec des montagnes s'élevant à 3 500 mètres, couvertes de neige neuf mois par an».

Pourquoi a-t-il dit cela? Parce que l'Azerbaïdjan s'est emparé de positions importantes et de terrains élevés au cours de divers conflits: en mai 2021, en novembre 2021 et en septembre 2022, lors d'attaques de grande envergure contre l'Arménie proprement dite. Bien que les cartes indiquent que ces territoires appartiennent à la République d'Arménie, l'Azerbaïdjan ne montre aucune intention de les restituer. Les déclarations d'Aliiev visent à maintenir l'ambiguïté sur le statut de ces territoires. Cela contraste fortement avec la réalité présentée par le gouvernement arménien.

En décembre 2022, Aliiev a affirmé que «l'Arménie n'a jamais été présente dans cette région auparavant. L'Arménie d'aujourd'hui est notre terre».

La propagande azerbaïdjanaise présente l'Arménie comme un «Azerbaïdjan occidental», surtout après avoir

pris le contrôle du Haut-Karabagh, dépourvu de sa population arménienne. Il est évident que l'Azerbaïdjan n'est pas véritablement intéressé par la construction de la paix lorsqu'il revendique l'Arménie comme sa «patrie».

C.W. : Vous avez fait partie de la coalition au pouvoir. Vous êtes aujourd'hui critique. Pouvez-vous nous dire en quoi consiste votre opposition? Lorsque vous protestez, avec qui et pour quoi faites-vous front?

Mon principal problème conceptuel avec le Premier ministre Pachinian et son équipe est que, selon moi, lorsque vous vous accordez politiquement des réalités créées par l'agression et la guerre, vous ouvrez essentiellement une boîte de Pandore. Ce faisant, vous acceptez implicitement que les conflits puissent être résolus par la guerre, ce qui est inacceptable. Tous les régimes en place en Arménie étaient prêts à conclure un accord de paix mutuellement bénéfique. Comme l'a admis Aliiev dans son entretien avec Euronews, la guerre est sa «mission de vie». Il y a un décalage fondamental.

En fin de compte, si vous acquiescez à toutes les demandes de l'Azerbaïdjan, comment pouvez-vous espérer négocier en position de force? Comment pouvez-vous obliger l'Azerbaïdjan à respecter l'intégrité territoriale de l'Arménie si vous renoncez à tout moyen de pression sur Aliiev? Cette politique manque de cohérence et de logique.

Moi-même et plusieurs autres personnes qui ont activement soutenu Pachinian pendant la Révolution de velours de 2018, nous avons récemment lancé un mouvement civil appelé «Bell». Nous avons manifesté en novembre et décembre derniers, cherchant à sensibiliser au risque croissant de guerre au printemps et à la question imminente des enclaves. Nous avons tenté d'installer des tentes dans toute la ville pour dialoguer avec les gens, mais les politiques gouvernementales ont entravé nos efforts. En fin de compte, nous avons suspendu nos manifestations à la veille du Nouvel An, faute de contacts suffisants.

Je crois fermement qu'il faut suivre la voie du bon sens et de la paix. Il n'y a pas de bon sens à construire la paix à l'ombre de la guerre. Au cours de l'histoire, je n'ai jamais été témoin d'un cas où la paix a été instaurée au milieu des coups de feu et de la haine des propagandistes. Je connais bien les politiques de l'État azerbaïdjanais et je ne crois pas que le processus actuel conduira à une paix véritable. Je suis convaincu que l'Arménie dispose de nombreuses autres options que l'apaisement unilatéral et illogique.

C.W. : S'agit-il donc d'un «mouvement de protestation» destiné à s'éteindre ou existe-t-il un récit politique constructif susceptible de changer les choses ?

Lorsque notre tout petit groupe était dans la rue, nous avons essayé de présenter le récit de la période post-Pashinyan. Les gens veulent voir une solution en une seule étape, ce qui n'est pas approprié dans cette situation. Malheureusement, la question de savoir ce qui se passera après la démission de M. Pachinian est très compliquée et n'a pas de réponse directe.

Entretien réalisé par Ilya Roubanis
(Armenews)

RITA BAGHDASSARIAN

Conseillère en Sécurité Financière
Revenu Garantie Viager

COMPTE D'ÉPARGNE LIBRE D'IMPÔT (CELI) • CRÉATION D'HÉRITAGE •
REER_FERR RENTE RETRAITE • PLAN D'ÉDUCATION-REÉÉ •
ASSURANCE-VIE & HYPOTHÉCAIRE • ASSURANCE SALAIRE
& COLLECTIVE • ASSURANCE DE PARTENARIAT

3820, boul. Lévesque Ouest, Bureau 101,
Laval Qc. H7V 1E8
Tél.: (450) 973-2822 • (514) 884-1117 • Fax: (450) 973-2262
ritabagh@yahoo.com

VIZUALIS

optométriste

DR SHANT DONABEDIAN

Centre d'Achat Fairview • Fairview Mall
Pointe Claire
514 695 2555 • VIZUALIS.CA

ROYAL LEPAGE

Du QUARTIER



JESSICA OHANIAN

REAL ESTATE BROKER
COURTIER IMMOBILIER

438.838.2626
jessica.ohanian@royallepage.ca
jessicaohanian.royallepage.ca
6971 ch. Côte-de-Liesse,
St-Laurent, QC H4T 1Z3

Assura Bien inc.

Cabinet en assurance de dommages et de services financiers

Ապահովագրական գրասենյակ

KRIKOR ABRKIAN VAHAN MATOSSIAN

970 Montée de Liesse, suite 306, Saint-Laurent, Qc. H4T 1W7
T: 514.903.3999



Pâtisserie
MAHROUSÉ

FONDÉE EN 1970

9705 Boulevard de l'Acadie, Montréal, QC H4N 2W2
Tél: 514.279.1629 • info@mahrouse.ca • www.mahrouse.ca



Stéphane
BOYER
Maire de Laval

Seta
TOPOUZIAN
Conseillère municipale
de Renaud

514 862-1402 | s.topouzian@laval.ca



JULIA SEVAN
Photographer

WWW.JULIASEVAN.COM
+1 (514) 909-6660
PHOTOGRAPHY@JULIASEVAN.COM

HAGOP

REFRIGERATOR REPAIR SERVICE

Call (438) 998-4018



LEVON BENOHANIAN ET
HAGOP KACHICHIAN

PHARMACIENS-PROPRIÉTAIRES

3915, boul. Samson, Laval, Québec, H7W 2G1
T 450 688-4111 F 450 681-5525
Lundi au vendredi : 8 h 30 à 20 h • Samedi et dimanche : 9 h à 17 h
Infirmière (Jeudi) : 8 h 30 à 15 h • LIVRAISON GRATUITE

proximlaval@gmail.com

affiliés à Proxim

ՈՍՏԱՅՆ Ծիչեր ու ձայներ

Կին մը կը գոռայ մեր ետեւէն: Գլուխս ետ կը դարձնեմ, բայց չեմ դադարի քալել: Ի՞նչ է պոռագածը՝ չեմ հասկնար:

Ծիչեր շատ պիտի լսեմ մեր այս արձակուրդին ընթացքին: Բազմատեսակ ճիչեր ու ձայներ:

Մոտավանիմ, որ տարօրինակ զգացումով մը ճամբայ ելած էի կնոջս հետ՝ երթալ տեսնելու համար մեր կրտսեր դուստրն ու զավակները՝ Ի Լուս Անճելըս: Երբ համակարգիչս իր երեք պատաստներով առջեւ չէ, կարծես սխալ տեղ մը կը գտնուիմ: Թերեւս ա՛յլ է, որ արձակուրդի վերածեց մեր այս ճամբորդութիւնը: Եւ ընթացողութեան հնարաւորութիւնը, որ ունեցայ թէ՛ երթուղարձի թռիչքներուն ընթացքին, թէ՛ Արազին տունը, երբ որեւէ այցելութիւն չունէինք տալիք, որեւէ պարտաւորութիւն, իսկ տղաքն ալ իրենց դասերով զբաղած էին:

Առաջին ճիչերը լսեցինք օդակայանէն ելքի պահուն, երբ մեր թռուիկները անգամ մը եւս ողջագուրեցին, գիրենք մեր կուրծքերուն սեղմելու առիթը ստեղծուեցաւ:

Յետոյ՝ Մալիպու լողափի նաւամատոյցին մօտ, ճայերձ ճիչերը: Թէեւ լողալու համար տակաւին կանուխ էր մարտի վերջի, ապրիլի սկիզբի այդ օրերուն, սակայն ծովուն համալի կապոյտը, օդին մէջ՝ աղին բո՛յրը բացառիկ հաճոյք մը ընծայեցին բացօթեայ մեր այդ համեստ ճաշին ընթացքին: Գեղատեսիլ շքերան մըն է բլուրներով եղբուրած այդ լողափը, որուն պարտէզներէն մէկուն մէջ ալ երբ մեր սուրճը կ'առնէինք, Սիրաբէին ու Սարէնին եւ ուրիշ մանուկներու, պատանիներու ճիչերը կը լեցնէին մթնոլորտը՝ ձօլօրբաններուն վրայ անոնց խաղերուն ընդմէջէն:

Տակաւին թռուիկներու ուրախութեան ճիչերը երբ, իրենց հետ առանձին գտնուած հազուադէպ պահուն մը մեր խաղացած բառախաղերուն ընթացքին հայերէն նոր բառ մը կը յաջողէին կազմել տուեալ տառերով, մինչ ես կը հրճուէի տեսնելով, թէ որքան հարուստ բառապաշարի կրցած էին արդէն տիրացած ըլլալ Զ. կարգի եւ Գ. կարգի իրենց ուսմամբ:

Չմոռնամ Սարէնին գոռուակութեան ճիչերը, երբ տան մօտակայ պարտէզին մէջ իր մարգիչին հետ վարժանքին ընթացքին կը յաջողէր գնդակը կողովին մէջ մտցնել անխտիր իւրաքանչիւր արկանումով: Եւ անշուշտ առաջնութեան բազմաթիւ մետալներով երբ տուն եկաւ կողովագնակի մրցաշարքէ մը ետք...

Մենք կը շարունակենք քալել Արազին տունէն Ֆերահեան ազգային վարժարան տանող մայրիկի վրայ, մինչ գոռոռացող սեւազգեստ կինը, ճամպուրուկ մըն ալ քարշ տալով, կը փորձէ աւելի արագ

քայլերով մօտենալ մեզի:

Ֆերահեան ըսի, անշուշտ այնտեղ լսուած ճիչերն ալ ուրի՛շ:

Ինձի համար մեծ երջանկութիւն է, տեսնուիլ աշակերտներու հետ: Կարգադրուեցաւ, որ այցելեմ դպրոց ու Սիրաբէին (երեք գուգահեռ կարգերու) դասարանակիցներուն հետ հանդիպում մը ունենամ իրենց հայերէնի պահուն, բայց մանաւանդ պատասխանեմ անոնց հարցումներուն: Ուսուցիչը՝ Արա Գազանճեան, զոր կը յիշեմ իբր բանաստեղծ ու ատենին աշխատակից «Հորիզոն»-ի գրական յաւելուածին, նախապատրաստած էր գիրենք, քանի որ իրենց դասագիրքին մէջ ներառուած էր իմ գրութիւններէս մէկը՝ «Ա՛յս այդ ճիւղը»: Հանդիպումը կայացաւ վարժարանին կողմէ մորմոններէն վերջերս գնուած եկեղեցիին մէջ, որ վերածուած է մեծ հանդիսասարահի մը: Ինչպէս չուրախանալ, տեսնելով նաեւ, որ Արազին կրտսեր տղան ալ ներկայ էր ու մեծ հետաքրքրութեամբ կը հետեւէր մեր զրոյցին: Յետոյ ճիչերը, երբ դուրսը հաւաքուեցանք յիշատակի նկար մը առնելու համար:

Շնորհիւ Վիլմային, որ աղջկանս մտերիմներէն է, անյողդողդ համազգայնական, պիտի տեսնուիմ նաեւ նոյն դասագիրքը գործածող ուրիշ Զ. կարգի մը հետ, այս անգամ ՀԲԸՄ-ի Տեմիրճեան-Մանուկեան վարժարանի՝ Հրաչ Սեբեթճեանի հայերէնի պահուն, ներկայութեամբ նաեւ տնօրէն Դաւիթ Ղուկասեանի: Ուրախութիւնս շատ մեծ էր ի տես ազգային ոգիին, որ այստեղ եւս կը ջամբուէր մեր նոր սերունդին: Եւ ճիչերը նոյն ատեն զբօսանքի ելած այլ տարիքի փոքրիկներուն:

Լսեցինք նաեւ Վեհիկ Գաբրիէլեանի՝ Ֆերահեանի Գապայեան մանկամտերի տնօրէնուհիին, եւ կրթական մարմինի ատենապետ Վահէ Պէնլեանի լուռ հպարտութեան ճաճանչող ձայնը՝ կից կալուածի ձեռքբերման ու հաստատութեան ընդլայնման հնարաւորութեան ստեղծման առիթի:

Ասոնք անմոռանալի պահեր եղան մեր արձակուրդի ընթացքին:

Սեւազգեստ կինը դեռ կը հետեւի ու կը պոռայ մեր ետեւէն:

Վայելեցի շատ ուրիշ հաճելի ձայներ եւս, պէտք է ընդունիմ:

Միշտ Վիլմա Սարգիսեանի նախաձեռնութեամբ, Կրանատա Հիլզի Համազգայինի Լեոն Շանթ մասնաճիւղը, իմ ցանկութեան ընդառաջելով, կազմակերպած էր անպաշտօն, ընկերական հանդիպում մը, որպէսզի

կարենամ ինձի ծանօթ ու գործակից եղած զանազան ընկերներու հետ զրուցել եւ մեր լեզուին ու մշակութիւնին վերաբերեալ մտահոգութիւններ, մտքեր փոխանակելու առիթ ունենամ: Այդպէս ալ եղաւ, սակայն ամենէն մեծ հաճոյքը ինձի պատճառեց ներկայութիւնը ՀԲԸՄ-ի վարժարանի բարձրագոյն կարգերու աշակերտներու, որոնց ուսուցիչը կը հանդիսանայ նոյն ինքն Վիլման, եւ որոնցմէ երկուքը՝ Միհրանն ու Սեւակը, կարգացին կարճ գրութիւններէս մէկը՝ «Parev, yes hay em» («Բարեւ, ես հայ եմ»):

Միտքս կ'երթայ սակայն ուրիշ հարազատ ձայներու ալ, որոնց ականջալուր եղայ մեր կեցութեան վերջընթեր օրը: Անհաւատալի գուգահեռութեամբ մը, այդ օր մեծարանքի երեկոյ մը կազմակերպուած էր ՀՕՄ-ի շրջանային վարչութեան կողմէ, մասնակցութեամբ ՀՕՄ-ի եւ Համազգայինի կեդրոնական վարչութիւններուն՝ յարգելու համար իմ վաղեմի ու արդէն 90-ամեայ ուսուցչուհիս՝ Սոնա Միմոնեան-Ջէյթլեանի գործունէութեան 70-ամեակը: Այդ առիթիւ ելոյթները, մանաւանդ զավակին՝ Հրազդանի խօսքը երկար ատեն պիտի արձագանգեն ուղեղիս մէջ:

Չեմ արժարծեր տակաւին մեր հարազատներուն հետ հանդիպումները, աղջիկներուս կնքահօր ու կնքամօր՝ Շաւարշին ու Մարիին տան պարտէզի պտուղներու եւ ծաղիկներու երգերը եւ այլն:

Մաղիկներու գունազգեւ ձայները վայելելու առիթ եղաւ նաեւ մեծահամբաւ Ֆրանք Կեհրի ճարտարապետի գլուխ գործոցներէն մէկը նկատուող Կեթի թանգարանի մեր այցելութեան ընթացքին. անոր բացառիկ շքեղ ու ընդարձակ պարտէզը ինքնին տեսարժան վայր մը կը հանդիսանայ: Իսկ Գալիֆօրնիոյ համալսարանի Լուս Անճելըսի համալիրին մէջ գտնուող Համըր թանգարան այցելութիւնը առիթ ընծայեց այլատեսակ, յատկապէս արտասահմանցի արուստագէտներու «բազմաձայն» գծազրուութիւններուն ու քանդակներուն ձայները ունկնդրելու:

Այդ բոլորը լեցուցին մեր հոգիները:

«Գացէք ձեր երկիրը»: Վերջապէս լսեցինք. ա՛յս է եղեր, որ կը ճշար այդ սեւազգեստ կինը՝ մեզ մեղաւոր նկատելով ու մեզի պէս «դուրսէն եկածներու» ներկայութեան վերաբերելով այս փերուն վրայ իր անտուն մնացած ու փողոցը գիշերելու դատապարտուած ըլլալը: Եւ ի՞նչ հակադրութիւն Համըրի ցուցադրութիւններուն:

«Գացէք ձեր երկիրը». չգիտցայ՝ անէ՞ծք մըն էր, թէ՞ պատգամ մը...

ՎՐԷԺ-ԱՌՄԷՆ

Chadir Meat & Restaurant

T. 416-750-7404
T. 416-750-7400
1848 Lawrence Avenue E.
Scarborough, ON M1R 2Y4
E-mail: info@ghadimeatmarket.com

Sutton

Sutton Group-Admiral Realty Inc., Brokerage
1206 Centre Street, Thornhill, Ontario L4J 3M0

Annie Varbedian
Sales Representative

Direct: (416) 918-3615
Office: (416) 739-7200
Fax: (416) 739-9367
annievarbed@hotmial.com
www.suttongroupadmiral.com

METRAS

Shipping and Forwarding Inc.

Vahram Pirjanian
President

2175 Sheppard Ave. East,
Suite 215, Toronto
Ontario Canada M2J 1W8
Tel: 416-497-0377
Fax: 416-497-0783
cell: 416-574-6704
info@MetrasShipping.com
www.MetrasShipping.com

ARZ fine foods

The Essence of Mediterranean Gourmet Since 1989

Website: arzfinefoods.com
Email: info@arzfinefoods.com

Scarborough Location
1909 Lawrence Ave E,
Scarborough, ON M1R 2Y6
(416) 755-5084

Mississauga Location
720 Bristol Rd W,
Mississauga, ON L5R 4A5
(905) 502-9292

Haroot Sepan

T +1 (416) 900 8626
F +1 (416) 900 8659
C +1 (416) 939 1895

haroot@araratfoods.com
www.araratfoods.com

Ararat Trading (2002) Corp
5820 Kennedy Rd Mississauga,
ON L4Z 2C3 CANADA

hearing aid source

Andre Ayvazyan HIS B.A.S

andre@HearingAidSource.ca
416 754 4327 (HEAR)

Parkway Mall, 85 Ellesmere Rd., #65, Toronto, ON, M1R 4B9

The Diamond Realty

Gary Chahinian
President, Broker of Record
416-258-8892

Gabriel Chahinian
Sales Representative
647-580-5818

I.D.A.

Part of the **Revall** family of pharmacies.

Cassandra Pharmacy Inc.

2040 Victoria Park Ave.
Toronto, Ontario
M1R 1V2

Pharmacists
Sarkis Balian
Vartan Balian
Maral Abdalian Balian

Tel. : **416.449.2040**
Fax: **416.449.2048**

ANI BAKERY

ԱՆԻ ՓՈՒՊՈՍ

Middle Eastern Pizza
Lahmajoun

ARSEN DABBAGHIAN

25 Howden Road, Unit #2
Scarborough, Ontario M1R 3C8

Tel: 416.285.7164

«Տաուշը յանուն հայրենիքի» շարժման միացած եւ Բազրատ Սրբազանի կոչին ընդառաջած բազմահազար ցուցարարներ պահանջեցին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը

4 Մայիսին Տաուշի մարզի կիրանց գիւղէն սկսած եւ Տաուշի թեմի առաջնորդ Բազրատ Արքեպիսկոպոս Գալստանեանի գլխավորած «Տաուշը յանուն հայրենիքի» շարժման երթը 9 Մայիսի յետմիջօրէին հասաւ Երեւանի Հանրապետութեան հրապարակ, ուր համախմբուած էր մեծաթիւ բազմութիւն՝ Հայաստանի տարբեր շրջաններէն։ Հոն էին նաեւ Արցախէն բռնի տեղահանուած արցախցիներ։

Իր խօսքին սկիզբը, Բազրատ Սրբազան հաստատեց, որ որեւէ ուժ չի կրնար ընկճել հայոց փառաւոր ոգին, աւելցնելով. «Մայիս 9-ը, մեր երբեմնի եռատօնը. մեզանից գողացուած ուրախութեան մէջ, այս անպատուութեան ժամանակներում, մենք միասին հաւաքուել ենք վերստին հաստատելու եւ ստելու, որ ոչինչ եւ ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի վրայ, ոչ իշխանութիւններ, ոչ պետութիւններ, որեւէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառաւոր ոգին ընկճել։ Մենք Տաուշից ենք դալիս, Հայաստանի դարպասներէն, պատուով ժողովուրդից դէպի պատուով քոյրեր եւ եղբայրներ։ Հոգին յաղթել է դուխին, եւ հիմա ժամանակն է, որ եռագոյնը յաղթի սեւ ու սպիտակին», շեշտեց ան։

Ապա ան յստակացուց իրենց պահանջը եւ մէկ ժամ ժամանակ տուաւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ ներկայացնելու իր հրաժարականը։ «Մենք եկել ենք մի պահանջով, եկել ենք պատասխան պահանջելու ՀՀ կառավարութեան ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորացրել եւ յետոյ ահաբեկել եւ սպառնացել ժողովուրդին։ Մենք եկել էինք այդ սպառնալիքի պատասխանը պահանջելու։ Մենք յստակ ու արժանապատիւ խաղաղութիւն ենք ուզում», ըսաւ Բազրատ Սրբազան։

Մէկ ժամ ետք, Բազրատ Սրբազան յայտարարեց, որ յաւելեալ 15 վայրկեան ժամանակ ալ կու տան Փաշինեանին՝ հրաժարական տալու համար։

Ի պատասխան՝ Փաշինեանի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանը նոյն պահուն «Ֆէյսպուք»-ի իր էջին վրայ հրապարակեց Փաշինեանի լուսանկարը՝ հետեւեալ գրութեամբ. «Հայաստանի Հանրապետութեան ընտրուած վարչապետ Նիկոլ Փաշինեան»։

Յաջորդ փուլին, Բազրատ Սրբազան յայտարարեց, որ առաջին քայլը պիտի ըլլայ Ազգային ժողովին մէջ անվտանգութեան յայտնելը, որուն համար խորհրդակցութիւն պիտի կատարուի ընդդիմադիր երեք խմբակցութիւններուն հետ՝ սերտելու գործընթացը։

Մինչ այդ, ան յայտարարեց, որ նոյն օր երեկոյեան պիտի մնայ Հանրապետութեան հրապարակին վրայ, իսկ յաջորդ օրը պիտի դիմուի խաղաղ անհնազանդութեան գործողութիւններու Հայաստանի տարբեր շրջաններու մէջ, ինչպէս նաեւ կոչ ուղղեց ուսանողներուն, իրենց դժգոհութիւնը եւ հրաժարականի պահանջը ներկայացնելու, դասադուլներու ճամբով։ «Դիմում եմ բոլոր այն գործարարներին, որոնց համար փողը գերազոյն արժէք է, որոնց դուք էք պահում, ժողովուրդ ջան, եւ բոլորին, բոլորին, մնացած ուսումնական հաստատութիւններին՝ դասադուլ անելու։ Առանց որեւէ ազրեսիայի (բռնութեան), որեւէ բանի, մի քանի օր ընդամէնը, երկու-երեք օր, աւելի չէ։ Մարզերի մեր ժողովուրդին. այս գիշեր յետ գնացէք, այնտեղ եւս գործողութիւններ չարք սկսէք եւ ամբողջ Հանրապետութեան տարածքում պէտք է է դնուի լինի։ Մարզիկ ուզում են, որ այդ ճանապարհով լինի, պետութիւնը ցնցումներ մէջ դրեն, ուրիշ ճանապարհ չէք թողնում», ըսաւ ան։

Իր խօսքի աւարտին, ան մեծաթիւ զօրակիցներուն վստահեցուց. «Ես ձեզ

չեմ խաբելու. այդ վստահութիւնը տուէք։ Երբորդ փուլում յայտարարելու ենք, որ հոգեւոր Հայաստանը յաղթել է։ Մի՛ նեղուէք ոչ մի բանից։ Վստահ ստուծ եմ, վստահ՝ մեր ուզածը լինելու է։ Գործողութիւնները կ'անենք, արդիւնքը կը ստանանք։ Ու կ'անենք միասին»։

Հաւաքին ընթացքին, Բազրատ Սրբազան նաեւ յայտնեց, որ իշխանութիւնը երբ սկսաւ շատ հանգիստ խօսելու «այս տարածքներ»-ի մասին, ինք ըսած է, որ ճակատագրական սխալ է այդ մէկը ընելը։ «Սա նշանակում է, որ դուք կամ ձեր գործընկերները հայոց ստորացնելու վերջին մեխերն էք խփելու, կարիք չունէք, հրաժարուէք բոլոր այն պարտադրանքներից, որոնք գալիս են ձեզ, յատկապէս տաւուշեան սահմանները վերածելու իմաստով։ Դա մեր երկրի ամենաստրատեգիական (ուզումովարականօրէն կարելու) մասն է», նշեց ան։

Սրբազանը անդրադարձաւ կառավարութեան անցած ուղիին եւ հաստատեց, որ անոր գործունէութիւնը ամբողջութեամբ ձախողութիւն եղած է, որովհետեւ քանդած են ամբողջ ապահովական համակարգը, թիրախ դարձուցած են եկեղեցիներ, հարուածած մեր ինքնութեան հիմնասիւնները եւ վերջինը՝ Յեղասպանութեան դադափարի ժխտումը։ Քայքայած են կրթական համակարգը, դպրոցներուն մէջ տարածուած է թմրանիւթերու առկայութիւնը։

Ան նաեւ շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ արգելք չեղաւ, որ շարժումը հասնի հոն։ Ան յատուկ կերպով ողջունեց արցախցիները, որոնց պէտք էր ողջունէր Ստեփանակերտի վերածնունդի հրապարակին մէջ, «բայց այսօր այս ապօրինի իշխանութեան պատճառով դուք յայտնուել էք մայր Հայաստանում։ Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը»։

Հաւաքին ընթացքին խօսք առաւ նաեւ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեան, որ ըսաւ, թէ շատ կարեւոր է, որ ժողովուրդը կանգնի Տաուշի կողքին, որպէսզի իշխանութիւնը հատուածական սահմանազատում չկատարէ՝ շեշտելով, որ ոչ ոք իրաւունք ունի Տաուշի գիւղերը բաժան բաժան ընելու եւ բռնելու, թէ սահմանի երկայնքին ծառ տնկելով կարելի է ապահովութիւն հաստատել, ինչպէս ըսաւ Փաշինեան։

Մեծաթիւ ցուցարարներուն իր խօսքը ուղղեց նաեւ Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտութեան բաժանմունքի նախկին նախագահ, փրոֆ. Գուրգէն Մելիքեան՝ հաստատելով, որ հայութիւնը կրկին պիտի նշէ եռատօնը. «Մենք հաւատում ենք վաղուան։ Ուրեմն Հայաստանի կեանքում թող սկսուի արժանապատուութեան, ճշմարտութեան, յաղթանակի եւ իրական խաղաղութեան շրջանը», շեշտեց ան։

Քաղաքական գործիչ Սուրէն Պետրոսեան հաստատեց, որ հաւաքուածները գիտեն, որ իրենք կրնան կորսնցնել հայրենիքը, պետութիւնը, ինքնութիւնն ու պատիւը։

Պետրոսեան շեշտեց. «Այս շարժումը մեզանից գողացած ապագան վերադարձնելու մասին է, պէտք է ստանձնել ներկայի պատասխանատուութիւնը եւ գնալ մինչեւ աւարտ։ Խոստանում եմ, որ մենք միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիւ ապագան»։

Հրապարակին վրայ հաւաքուածները տարբեր առիթներով վանկարկեցին. «Նիկոլ, դաւաճան», «Հեռացիր» եւ «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստուած»։

ՀՕՄ... Սկիզբը էջ 5

Ան նաեւ կարեւորութեամբ շեշտեց ազգային արժէքներու պահպանումը ըսելով. «Որպէս կամաւոր աշխատանքի ջանակիրներ, ըլլանք նաեւ հայրենիքը տարածող եւ ապրեցնող կամաւորներ, առանց կասկածի ու երկմտանքի, առանց թերահաւատութեան, կամաւորաբար ինչպէս վերը նշեցի, մեր գաւառները առաջնորդելով դէպի մայրենիքն անդաւատանք, դէպի հայկական վարժարան, Հայ կեդրոն, որպէսզի Օգնութեան Միութեան “Հայ” արժանաւորապէս արժեւորենք, լեզուն եւ մեր ազգը որբ չձգելու ու անկէ որբ չմնալու կամաւոր որոշումով»։

Ապա ան խօսքը եզրափակեց ըսելով. «Անշուշտ, մեր միութենական բոլոր յանձնառութիւնները եւ առաջնահերթութիւնները գործի վերածելու եւ իմաստաւորելու համար հարկ է նաեւ որդեգրել մասնագիտական մօտեցում, որուն հիմքը պէտք է ըլլայ քննական միտքը, միջոցը՝ տրամաբանական մտածողութիւնը, ուսումնասիրող, պրպտող, գննող, պատճառաբանող անհատականութիւնը, որ նաեւ կը մերժէ “մէկը չնեղացնեմ”-ի սկզբունքով առաջնորդուող եւ նախապաշարունակութեամբ կարծաւորաբար, բարեկամին, ծանօթին հաճոյակատար դառնալու խեղճ անհատականութիւնները եւ ինքնասէր ու շահագիտական ծրագիրներ ու որոշումներ հետապնդողները»։

Անկէ ետք բեմ հրաւիրուեցան զոյգ մասնաճիւղերուն նորագիր անդամները Մոնթրէալէն՝ Թալին Մելիք, Քամի Ունանեան, Սանան Տարազեան, Թամարա Տէր Պետրոսեան, Վանէ Տիմիթեան, Ալիք Մարգարեան, Քամի Մարգարեան, Սեդա Թիւֆէնքեան եւ Էմմա Թիւթիւնճեան, իսկ Լաւալէն՝ Սիլվա Թութիկեան, Կարին Գասպեան, Ալիք Հատիտեան, Թալին Տամիրեան, Թամար Կէտէլէքեան, Լիզա Գարսեան եւ Արեգ Գուշեան, կատարելու ՀՕՄ-ի երդման արարողութիւնը, գլխավորութեամբ Շրջանային վարչութեան ատենապետ Լուսին Փալանճեանի։

Ձեռնարկը աւարտեցաւ հանդիսավարին շնորհակալական խօսքով, որմէ ետք տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն։

Սոնա Թիթիզեան Կէտիկեան
«Հորիզոն»
Լուսանկարները՝ Արմէն Ալեմեանի

Խորհրդարան... Սկիզբը էջ 3

Օրուան հանդիսավար Արեւիկ Աֆարեան շնորհակալական խօսքով հանդէս եկաւ, որուն մէջ մասնաւորեց Գանատայի Խորհրդարանի անդամ Պրայըն Մէյլ՝ սոյն միջոցառման հովանաւորութիւնը ստանձնելուն առթիւ, որմէ ետք ան փոխանցեց իր սրտի խօսքը ըսելով. «Մենք պէտք է լուսարձակի տակ առնենք ողջ աշխարհի մէջ տեղի ունեցող վայրագութիւնները եւ բոլորս միասնաբար գործակցելով պէտք է դիմագրաւենք այդ մարտահրաւէրները»։

Ձեռնարկը աւարտեցաւ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի հոգեւոր ուղերձով եւ աղօթքով։

Սոնա Թիթիզեան Կէտիկեան
«Հորիզոն»

Ունկնդրեցէ՛ք Գանատայի տարածքին սփռուող հայկական ռատիոժամերը՝

ՎԱՆՊՈՒԿՐ- «Armenian Variety Show» Coop Radio 100.5 FM
Երեքշաբթի երեկոները ժամը 6:00-7:00

ԼԱՄԸ- «Հայ Կեդրոնի Ձայն» 105.1 FM
ACC Laval Radio Program
Շաբաթ եւ Կիրակի առաւօտեան ժամը 7:30-9:00

ՄՈՆՏՐԵԱԼ- «Վանայ Ձայն» 1450 AM
Երկուշաբթի երեկոները ժամը 8:00-10:00

ՀԱՍԻԼՔՆ- «Հայ Կեդրոնի» ռատիոժամ CFMU 93.3 FM
Կիրակի առաւօտեան 10:00-11:00
cfmu.mcmaster.ca



Ի ՅՈՒԾ

Մեկընթացիկ Թորոսեան

Ստորեւ կը ներկայացնենք 27 Ապրիլ 2024-ին, Սուրբ Յակոբ Առաջնորդանիստ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած՝ Մելքոն Թորոսեանի թաղման արարողութեան ընթացքին, անոր դասեր՝ Անահիտ Պալեանի ընթերցած դամբանականը:

Որքան ալ պատրաստ ըլլանք հոգեպէս եւ մտովին, որ մահը անխուսափելի է, եւ որ արագ-արագ թէ դանդաղ քայլերով կը մօտենայ, մանաւանդ երբ ենթական հիւանդ է ու կը տառապի, ընդունինք որ դժուար է այն պահը, երբ կը բաժնուիս քու հարազատէն:

Այս պարագային Մելքոն Թորոսեանը հայր էր 4 զաւակներու, 56 տարիներու հաւատարիմ կողակից էր մօրս, քուրքուրոտ մեծ հայրիկ էր 8 թոռնիկներու, իր մեծ ընտանիքին բոլոր մեծ ու բարդ հարցերուն լաւագոյն լուծումներ առաջարկողը, անոնց նիւթապէս ու բարոյապէս օժանդակողը, ինչպէս նաեւ պետական ու փաստաբանական գործողութիւններու աշխատանքները հետապնդողը:

Ծնած էր ջարդէն մազապուրծ ազատած հայ ծնողքի յարկէն ներս, երբորդ դասարանէն հեռացած էր դպրոցէն եւ նետուած գործի ասպարէզ, օգտակար դառնալու իր ընտանիքին:

Իր աշխատասիրութեամբ ու հնարամտութեամբ, միշտ իր վարպետներու գովքը ստանալով, որոշած էր ըլլալ շինարար: Եւ այդպէս ալ եղաւ: Քարէն հաց հանող մարդ էր:

Երազանքները միշտ մեծ էին եւ

իր խօսքերուն մէջ միշտ կը յիշէր, որ մարդ լաւին պէտք է ձգտի, պէտք է ճշդէ նպատակ եւ յարատեւ աշխատի հասնելու այդ երազներու իրականացման:

Սակայն Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառով, ան չկրցաւ քաղել իր աշխատանքին պտուղը:

Հայրս միջակութիւն չէր սիրեր ու կ'ըսէր. «Կամ լա՛ւր ըրէ, կամ բնաւ մի՛ ըներ»: Մեր մանկութեան խիստ էր եւ պահանջկոտ, բայց քանի տարիքը կ'առնէր, կը նկատէինք իր մէջ մանուկի փափուկ սիրտ:

Ան մանուկին հետ մանուկ էր, պատանիին հետ պատանի, երիտասարդին հետ երիտասարդ:

Վախի զգացումն ու կասկածատուութիւնը տկարութիւն յամարելով, կը սիրէր քաջալերել բոլորը, մանաւանդ կրտսերները, միշտ յիշեցնելով թէ «Դուն հայ ես, հայերը քաջ կ'ըլլան», կամ «Դուն հայ ես, հայը աշխատասէր է ու ստեղծագործ. եղի՛ր ինքնավստահ ու նետուի՛ր գործի»:

Բժախնդիր մարդ էր, իրեն համար իր կողակիցը պէտք է ըլլար խելացի, գեղեցիկ, տաղանդներով հարուստ, երգն ու պարը սիրող, հիւրասէր ու ազնիւ, իր զաւակներուն լաւ դաստիարակ եւ համեղ ճաշեր պատրաստող հայ կին մը:

Եւ երկար փնտռելէ ետք, հանդիպած էր մօրս՝ Ազնիւիին, որ կարծես իր մէջ խտացուցած էր իր անուան նման այն բոլոր արժանիքները, զորս հայրս


կը ցանկար:

Բախտաւոր մարդ էր. ան այսպէս կազմեց իր ընտանեկան բոյնը եւ բախտաւորութեամբ 4 զաւակներով, որոնք թէեւ ցիրուցան, աշխարհագրականօրէն հեռու իրարմէ (Ճորճը՝ Կիպրոս, Յակոբը՝ Թորոնթօ, Նանին՝ Սան Ֆրանսիսքօ եւ ես հոս՝ Մոնթրէալ), բայց միշտ սիրով եղած ենք եւ ենք տակաւին, շնորհիւ մեր ծնողներուն բարի դաստիարակութեան:

Նոյն այդ դաստիարակութեամբ, ազգային ու հայեցի շունչով, իւրաքանչիւրս իր շրջանին մէջ իր աշխոյժները բերած է ու կը բերէ տակաւին, աշխատելով միութենական շրջանակներու մէջ, ըլլան անոնք Հայ Դատի թէ Համազգայինի ճամբով:

Հաւատացեալ մարդ էր, իր պատանեկութեան եղած էր դպիր եւ անգիր գիտէր մեր բոլոր շարականները: Աղօթքը հարկ էր ճաշի սեղանին շուրջ, երբ ամէն երեկոյ կը համախմբուէինք: Աղօթքը նաեւ իր շուրթերուն էր ամէն գիշեր, նախքան քնանալը: Եւ կը շեշտէր. «Հայ եկեղեցին ուրիշ է. տարբեր է միւս բոլոր եկեղեցիներէն: Պէտք է հաւատալ. այդ հաւատքն է, որ հայը կը պահէ հայ»:

Աստուածամալախ ըլլալէ զատ, ան հայրենասէր հայ էր. ամէն գիշեր Աստուծոյ փառք տալէ ետք, կ'աղօթէր իր զաւակներուն, փեսաներուն, հարսերուն ու թոռնիկներուն առողջութեան ու յաջողութեան համար, եւ աղօթքի աւարտին անպայման կը յիշէր հայ գինուորն ու հայ ժողովուրդը՝ աղօթքը



Փակելով հետեւեալ բառերով. «Ո՛ր Տէր Աստուած, պահէ ազգս միասնական ու եկեղեցիս՝ անսասան»:

Խրատ տալ շատ կը սիրէր: Հոս կ'ուզեմ նշել իր խրատը հայ երիտասարդութեան. «Տղա՛ս, մօտեցիր հայ աղջկան. աղջիկս, մօտեցիր հայ տղուն. թող հայ ընտանիքներ կազմուին, որ հայ ազգը շատանայ: Թիւ եւ գէնք կ'ուզենք յաղթելու թշնամիին: Հայ երիտասարդներ, սիրեցէք զիրար»:

Պատ, այսօր բոլոր հարազատներով, ընկերներով եւ բարեկամներով կը սգանք քու հեռանալդ այս կեանքէն: Յիշատակդ անթառամ պիտի մնայ մեր հոգիներուն մէջ:

Թորոնթոյի «ՆՈՐ ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆ» յատագիրը կարելի է դիտել -
Շաբաթ առաւօտեան ժամը 9:00-10:00
Կիրակի առաւօտեան ժամը 6:00-7:00
Երեքշաբթի կէսօրոյ ժամը 12:00-1:00
Յինգշաբթի երեկոյեան ժամը 10:00-11:00
OMNI 1 կայանէն:

Դեկտեմբեր 9 2019-էն սկսեալ, «Հայ Հորիզոն» հեռատեսիլի յայտագիրը պիտի սփռուի հետեւեալ կայաններուն եւ ժամերուն, մէկ ժամուայ տեւողութեամբ:
Videotron: HD838 կամ SD238
Bell Fibe: HD1216 կամ SD216
Երեքշաբթի - 9pm (առաջին սփռում)
Չորեքշաբթի - 1:00pm
Յինգշաբթի - 6:00pm
Շաբաթ - 7:00am
Կիրակի - 06:00am, 2:00pm, 1:00am
Երկուշաբթի - 06:00am, 5:00pm, 1:00am
Ուղիղ հեռարձակում՝ www.icitelevision.ca

ԳՐԱԽՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ
«ՀՈՐԻԶՈՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ 45-ԱՄԵԱԿ
Ուրբաթ, 4 Հոկտեմբեր 2024 - ԹՈՐՈՆԹՕ
Շաբաթ, 5 Հոկտեմբեր 2024 - ԳԵՄՊՐԻԾ
Կիրակի, 6 Հոկտեմբեր 2024 - ՄՈՆԹՐԷԱԼ

horizon
HORIZON
Hebdomadaire arménien
Armenian Weekly
Publié par / Published by
Les Publications Arméniennes (1991)
3401, Olivar-Asselin
Montréal, Québec
Canada H4J 1L5

Abonnement annuel / Yearly subscription
Canada
2e classe - 2nd class: \$80 plus applicable taxes
1re classe - 1st class: \$95
États-Unis / USA
1re classe - 1st class: \$95 US
Ailleurs / Elsewhere
1re classe - 1st class: \$125 US
Administration / Publicité
Sylvia Eshramdjian-Bachekjian (General Manager)
Tél.: (514) 332-3757
E-Mail: sylvia@horizonweekly.ca
Courrier de deuxième classe
/No. 40065294 / Second class mail
Dépôt légal: bibliothèques nationales du Québec et du Canada - ISSN 0708580X
Թորոնթոյի Ներկայացուցիչներ՝
Գրիգոր Հոբոյեան, (416) 494-1921
Ժագ Վարդեան, (416) 722-9225
Լուսանկարիչներ՝ Արմէն Ալեմեան, Մայք Թաւեան, Իսխան Ղազարեան, Վազգէն Տէկիւմէնթաւ

Վարիչ Խմբագիր՝
Վահագն Գարագաւեան
Վարչական դասասխանաճու՝
Սիլվա Էհրամճեան
Աագ խմբագիր՝
Վրէժ-Արմէն Արքիմեան
Անգլերէն/Ֆրանսերէն՝ Վիգէն Արաւհանեան, Թիմա Սիլահեան
Մրագրիչ՝
Սոնա Թիթիգեան
Ծանուցումներու ձեւաւորում՝
Լորի Խաչերեան

Financé par le gouvernement du Canada
Funded by the Government of Canada
Canada

CAMAM



CENTRE D'ASSISTANCE MONDIALE ARMÉNIEN DE MONTRÉAL

Current Fundraising Campaigns

Our goal is to assist and provide financial aid to at-risk communities around the world and help them to overcome the many hardships that they face in their native countries.

To donate online visit www.camam.org

General Donations



Aid to Artsakh



Campagnes de financement en cours

Notre objectif est d'aider et de fournir une aide financière aux communautés à risque du monde entier et de les aider à surmonter les nombreuses difficultés auxquelles elles sont confrontées dans leur pays d'origine.

Pour faire un don en ligne visiter www.camam.org

3401 Rue Olivar-Asselin
Montréal, Quebec
H4J 1L5
Canada

397 boul. des Prairies
Laval, Quebec
H7N 2W6
Canada

45 Hallcrown Place
Willowdale, Ontario
M2J 4Y4
Canada



ÉGLISE ARMÉNIENNE SOURP HAGOP
Conseiller(ère) comptable et philanthropie

Résumé du poste :
Sous la supervision de la directrice des finances et de la philanthropie, la personne en poste est responsable des différentes tâches reliées à la comptabilité et la philanthropie.

Compétences spécifiques recherchées :

Volet comptabilité:

- Participer à l'analyse des états financiers mensuels et annuels incluant les écritures de régularisation de fin de mois et les conciliations des comptes comptables;
- Participer à la préparation des dossiers de vérification;
- Analyser et suivre les coûts des projets;
- Participer à l'élaboration de fichiers modèles internes pour faciliter les processus internes;
- Autres tâches connexes afin d'assurer la continuité du service.

Volet philanthropie:

- Préparer les ententes de dons, les rappels de promesses de dons, les lettres de remerciement, les documents d'information et les présentations de projets;
- Entretenir la base de données des donateurs en recourant aux pratiques exemplaires en matière de saisie et de tenue de dossiers;
- Toutes tâches connexes afin d'assurer la continuité du service.

Qualifications requises:

- Diplôme collégial en comptabilité ou équivalent ;
- Minimum de 10 ans d'expérience en comptabilité dans des tâches semblables;
- Un excellent sens de l'organisation et de la planification du travail, ainsi que du respect des échéanciers;
- Maîtrise et habiletés à travailler avec les logiciels MS Office, plus particulièrement Excel et les logiciels comptables;
- Expérience dans un milieu à but non lucratif serait considéré comme un atout;
- Bonne maîtrise du français tant à l'oral qu'à l'écrit - la maîtrise de l'anglais est un atout.

Horaire de travail :
Temps plein – 40 heures par semaine

Faire parvenir votre curriculum vitae ainsi qu'une lettre de motivation d'ici le 24 mai 2024 par courriel à tamar.yaghejian@sourphagop.net.

***Seules les personnes dont la candidature a été retenue seront contactées.**



Ascenseur **Adams** Elevator
Services Inc.

PO Box 30, St-Laurent, Qc. H4L 4V4
RBQ# 1812-6474-22

www.adamselevator.ca

TEL: 514-745-4455 - FAX: 514-745-6613

**RENOVATION, REPAIRS, MAINTENANCE,
INSTALLATION OF ELEVATORS.**

Eddie, Pedro, Joyce Oughourlian

Հորիզոն

Հասցե՝ 3401 Olivar-Asselin Montréal, Québec H4J 1L5

**Բաժանորդագրուեցեք
«Հորիզոն» շաբաթաթերթին**

ԱՆՈՒՆ-ՄԱԿԱՆՈՒՆ

ՔԱՄԱՆՈՐԴԱԳԻՆ՝ Գանատա 80 տողար առաւել տուրք
Մ. Նահանգներ՝ 95 ամ. տողար առաւել տուրք
Եւրոպա եւ Միջին Արեւելք՝ 125 ամ. տողար առաւել տուրք

Ձեր բաժանորդագրութիւնը ապահովելու համար կապ հաստատեցեք
«Հորիզոն»ի վարչութեան հետ:

Հեռաձայն՝ 514 332-3757 | Ե-նամակ՝ sylva@horizonweekly.ca



Grocery Store | Bakery | Butchery | Café | Catering



**Halal By Hand
Fresh Meat & Poultry**



NOW OPEN

**Mississauga
720 Bristol Road West,
ON, L5R 4A5
(905) 502 9292**



**Scarborough
1909 Lawrence Ave East
ON, M1R 2Y6
(416) 755-5084**



← Scan Here To Check Out
Our Weekly Flyer At
www.arzfinefoods.com



← Scan Here for Our
Catering Book At
www.arzfinefoods.com

For The Latest News And Deals Follow Us At:

www.arzfinefoods.com @arzfinefoods



KAREN



BARRY



GARO



ALEX



ARLENE

K A Z A N D J I A N

ACHAT|VENTE|FINANCE



RE/MAX 3000

IMMOBILIER
+
HYPOTHÈQUE

514 333 3000

CLASSÉS PARMIS LES MEILLEURS COURTIERIS RE/MAX AU NIVEAU MONDIAL

RANKED AMONGST THE HIGHEST PERFORMING RE/MAX BROKERS WORLDWIDE

- *Karen Kazandjian, DA, courtier immobilier et hypothécaire agréé
- *Barry Kazandjian, BA, courtier immobilier
- *Garo Kazandjian, courtier immobilier
- *Alex Kazandjian, courtier immobilier
- *Arlene Der Ghougassian, courtier hypothécaire

RE/MAX 3000 INC. AGENCE IMMOBILIERE ET CABINET HYPOTHECAIRE